

**ՕՍՄԱՆԵԱՆ ԹՈՒՐՔԻՈՅ
ՀԱՐՍՏԱՀԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
ՀԱՅ ՀՊԱՏԱԿՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ**

ԿԱՄ

ԻՆՉՈՐԻ ՀԱՅԵՐԸ ԶԵՆ ԲԱԶՄԱՑԱՆ...

Մարդաբանութեան մասնագէտները, գրեթէ միաձայնութեամք կ'ընդունին որ այսօր 1999ին, Հայկական Ցեղական պատկանող 90 միլիոն անհատներ կ'ապրին, Մերձաւոր եւ Միջին Արեւելքի մէջ¹: Գիտնականները երբ Ցեղ կ'ըսեն, կ'ըմբռնեն մարդակազմական, գանկային, արիւնային նոյն յատկութիւնները ունեցող անձեր, անկախաբար անոնց խօսած լեզուէն կամ որդեգրած կրօնքէն:

Համալսարանական տարիներէս, այս հանելուկը մտատանջած է զիս եւ փորձած եմ լուսաբանութիւն մը վնտուել, մեր պատմութեան մէջ, ինքզինքս նուիրելով բանասիրական պրպըտումներու, մասնաւորապէս 1985ի սկիզբները, երբ կը պատրաստէի «ՀԱՅ ԸՆԾԱՆԻՔ» ամսաթերթի Բացառիկը, նուիրուած ԵՂԵՇՆԻ 70ամեակին:

Բացառիկը լոյս տեսաւ (200 էջ) բաւական անյայտ փաստաթուղթերու հրատարակութիւններով, վիճակագրական նորանոր տուեալներով, բայց ափսո'ս, կրկին նետուելով դպրոցական ասպարէզ, կարելի չեղաւ աւելի խորացնել փնտոտուքներս:

Այսօր, Ս. Ղազարի Մայրավանքի լոութեան եւ բացարձակ խաղաղութեան մէջ, մեծ հաճոյքով կ'օգտուիմ անոր գրադարանային եւ դիւանային անսպառ պաշարէն եւ մշուշի մէջ մնացած բոլոր հարցականներս կամաց-կամաց կը գտնեն իրենց պատմական լուսաբանութիւնը, տրամաբանական կարգով:

1. MARCOZZI VITTORIO, *L'uomo nello spazio e nel tempo*, Casa Edit. Ambrosiana, Milano, 1969, էջ 154 եւ 168-169:

Օրինակ, Մօրէրի հրատարակած տետրին մէջ 1772ին, Մեծ եւ Փոքր Հայոց տարածքին վրայ, 27 միլիոն անձ կը հաշուէ: Նոյնը կ'ընեն Թաւէրնիչ եւ Թուռնը Փօր. արդ ի՞նչ կը պատահի որ 75 տարի ետք, այս բնակչութիւնը փոխանակ ԱծելՈՒ կը վերածուի 9 միլիոնի....:

Անցեալին վիճակագրութիւն չէ կատարուած, բայց կարելի է հաւանականութեամբ թիւեր տալ՝ հիմնուելով զինուորագրուածներու, սպաննուածներու, գերութեան տարուածներու մարդահամարէն, որ մեր պատմիչները հաւատարմութեամբ հաղորդած են, գրեթէ միշտ: Օրինակ՝

ԶԱՐԵՑՍԻԱՆ - Բագրեւանդի մէջ, գտնուող այս քաղաքէն, Արշակ երկրորդ, 5000 տուն կը հանէ: Եթէ ամէն տուն, միջին հաշուով, վեց անձ հաշուէ, գումարը կ'ընէ երեսուն հազար (տե՛ս՝ Փ. Բիւզանդ իԴ. 55):

ՎԱՐԵՇՍ - Այս քաղաքէն ալ՝ 19.000 տուն - (նոյն):
ՎԱՆ - 23.000 տուն:

ԶԱՐԻՇՍ - Առնուին եւ զքաղաքն մեծ Զարիշատ ... Աղի-Հովիտ գաւառին մէջ, 24.000 - (նոյն):

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ - Աւերեցին զմեծ քաղաքն Տիգրանակերտ... 40.000 (տուն) գերութեան տարին, իսկ Սամուէլ պատմիչ կ'աւելցնէ. երբ Կաւատ, Պարսից Արքան գրաւեց զայն, 80.000 հոգի սպաննեց....:

ԱՐՏԱՇՍ - Շապուշի գորքերը, ամբողջ քաղաքը գերութեան կը տանին, 9040 տուն:

ԵՐՈՒԱՆԴԱՇՍ - Առնուին եւ զմեծ քաղաքն Երուանդաշատ եւ գերի կը տանին 50.000 տուն (Փ. Բիւզ. Դ. 55):

ԴՈՒԻՆ - Ղեւոնդ պատմիչ (իԲ.) կը գրէ որ Թէոդոր Ռշտունի Հայոց իշխանը, զինուորագրած ըլլալով այր մարդիկը՝ (Դուինի) Արաքներուն դէմ ելլելու համար, Ապուպաքրի արաք-ները, առանց դժուարութեան, կը գրաւեն Դուինը եւ 35.000 կի-ներ եւ մանուկներ գերութեան կը տանին:

ՈԿՈՄԻ - Այս քաղաքին մէջ, Արիստակէս Լաստիվերտցի, երեսուն հազար անձ կը հաշուէ (Գլ.-ԺԼ.):

Ա.ԲԾՆ - Մատթէոս Ուռայեցի 120.000 է, կը գրէ, քաղաքին բնակչութիւնը եւ զարձեալ ուղիշ առիթով՝ 150.000 կ'ըսէ:

ԱՆԻ - Հ. Ղուկաս ինձիծեան, իր Հնախօսութիւն Հայաստանեայց Ա. հատորին մէջ (որ մեծագոյն աղբիւրս է) նկատի առած - կ'ըսէ - իր ծաւալուն աւերակները, եկեղեցիներու բազ-մութիւնը եւ մայրաքաղաքէն գաղթողներու մեծ թիւը մինչեւ Երոպա, Եգիպտոս եւ այլուր, պէտք է մէկ միլիոնեկն աւելի բնակչութիւն ունենար, եւ իր փաստը գօրացնելու համար կ'ա-

ւելցնէ - Յովկաննէս Բագրատունի, ԺԱ. Դարուն, Անի Քաղաքէն միայն, 40.000 հետեւակ եւ 20.000 հեծեալ հաւաքեց: Բազմամարդ քաղաքներ էին նաեւ Գանձակը՝ Արցախի մէջ, Լուռին՝ Տաշիրի մէջ եւ Մանազկերտը՝ Հարք գաւառին մէջ, Երզնկա՝ Բարձր Հայքի մէջ, ուր 1458ի երկրաշարժին 32.000 զոհ կու տայ, իսկ 1482ին 30.000:

Բաղաց թագաւորութիւնը փոքր իշխանութիւն մըն էր, կը գրէ Ստեփանոս Օրբելեան, տարածուած միայն Սիւնիքի եւ Արցախի մէջ, եւ սակայն իր տարածքին վրայ ունէր 43 բերդ, 28 վանք, եւ 1400 գիւղ, Կապան մայրաքաղաքով:

ՍԱՍՈՒՆ - Աղճնիքի մէկ գաւառն էր միայն, սակայն Ժ. Դարուն, Թոռնիկ իշխանը, միայն Սասունէն 50.000 հետեւակ եւ 6.000 հեծեալ կը հանէ:

Ահաւասիկ մի քանի պատմական ստոյգ տուեալներ, քաղուած մեր մատենագրութեան զանազան շրջաններէն, համեմատութիւն մը դնելու համար ներկայի հետ, ուր ամբողջ Հայաստանի հանրապետութեան գիւղերուն թիւը, չեմ կարծեր որ Բաղաց փոքր թագաւորութեան գիւղերու թիւին հասնի կամ Թոռնիկ իշխանի բանակին, եւ այլն:

15 դարեր ետք, Հայաստանի բազմամարդ քաղաքներուն մեծամասնութիւնը, անհետ լնջուած է, իսկ կանգուն մնացողներն ալ, վերածուած են աննշան աւաններու կամ երկրորդական քաղաքներու, մինչ նոյն շրջանէն, Եւրոպայի փոքր կեդրոնները, այսօր դարձած են բազմամիլիոն քաղաքներ (Փարիզ, Միլանօ, Լոնտոն եւ այլն):

* * *

Առաջին պատճառը, Հայաստանի բնակչութեան նուազումին, գաղթականութիւնն է: Հնագոյն ժամանակներէն, նախարարական մեծ տուններ կամ ցեղախումբեր, հեռացած են Մեծ Հայքէն, զանազան պատճառներով: Այսպէս Ուտեցիններն ու աղուանները Սիւնիքէն հեռացած ընտանիքներ են, հաստատուած Կուր գետի արեւելեան ափը, գրաւելով ներկայ Աղրբեջանի տարածքը, որ կը համապատասխանէ պատմական Ատրպատական եւ Փայտակարան նահանգներուն:

Դէպի հիւսիս, Քսինոփոն (360 Ք.Ա.) եւ Պլինիոս (Ա. դ.) Սեւ ծովու Տրապիզոննեան ծովեղբէն մինչեւ վրացական սահմանները՝ Արմէնօքալիկը կը կոչեն. հաւանաբար հայ գաղթականներու մեծ բազմութիւն մը կար հոն:

Հերակլ կայսրէն սկսեալ, հայ բանակներու թիւը օրէ օր կ'ածէր օտար ափերու վրայ. անոնք յաճախ ընտանիքներով կը դաղթէին նոր բանակատեղիները. Ափրիկէ, Սիկիլիա, Ռավին-նա, Թրակիա եւ մանաւանդ Մակեդոնիա, ուսկից ապստամբութեամբ, պիտի յաջողէին նոյնիսկ Բիւզանդիոնի գահը գրաւել եւ հոն իշխել մի քանի դարեր, Հայ կայսերական փայլուն պատմութեան մը էջը բանալով՝ Հայաստանէն հեռու, որուն դիւցագ-ներգութիւնը տակաւին, լրիւ չէ գորուած, եւ որ պէտք է Հայոց Պատմութեան Համազօր դասաւանդել վարժարաններու մէջ:

Դէպի հիւսիս, գլխաւորաբար Վրաստան եւ Կովկաս, Բագրատունեաց տունը տուած է թագաւորներ (Վրաց Բագրատունիներ), զօրավարներ եւ բանակներ, հասնելով մինչեւ Արխա-զիա, որ քրիստոնեայ էր այդ դարերուն, եւ ուր Հայերը բազ-մաթիւ կապեր ստեղծած են պալատական խառն ամուսնութիւն-ներով:

Ամբողջական նահանգներ, յաճախ ենթարկուած են, ներկայ բառերով պիտի ըսէինք, «Ճեղային մաքրագործումի» յատկա-պէս Բիւզանդիոնի կարճատես քաղաքականութեան հետեւան-քով. այսպէս, Վասպուրականի Սենեքերիմ թագաւորը, բանա-կով եւ ժողովուրդով, գաղթած է Սեբաստիա: Բարձր Հայքի ամբողջական շրջաններ, պարպուած են, բնակեցնելու համար Կապաղովկիան, ուր անոնք յունածէս դառնալով, եւ յետագային ալ՝ մասամբ մահմետական, այսօր կը կազմեն կեղրոնական Անատոլուի բնակչութեան առ նուազն 80 տոկոսը:

Երկրորդ եւ աւելի ծանր հետեւանք ունեցած են գերեվա-րութիւնները: Անպաշտպան եւ բազմաթիւ նախարարութիւն-ներու բաժնուած Հայաստանը, անկարող էր վայրագ, վարժ, աւարարութեամբ ապրող, արաք եւ թուրք բանակներուն ախոր-ժակը չգրգռել, մանաւանդ որ անոնք այնքան կարիք ունէին, իրենց նոր Հիմնած մայրաքաղաքներուն համար, (Պաղտատ, Դամասկոս, Հալէպ, Իկոնիոն, Դավրէժ եւ այլն) աշխատող ձեռ-քերու: Ո՞ւր կը նային գտնել Հայերէն լաւ արհեստաւորներ, շի-նարարներ, հաւատարիմ պահակագունդեր: 649ին արդէն բիւ-րաւոր հայ գերիներ կը ծախուէին Դամասկոսի եւ Եղիպտոսի շուկաներուն վրայ: 661ին կրկին: Վերջապէս Ք. Ե. 640 թուա-կանէն մինչեւ 859, շուրջ երկու դար, Հայաստան ապրեցաւ արաբական տիրապետութեան սարսափը:

1049էն սկսեալ Հայոց պատմութեան բեմը կը գրաւեն թուրք ցեղեր, որոնց վայրագութիւնը եւ արիւնարբու ախորժակները այնքան ահաւոր էին՝ որ Հայերը շուտով կը մոռնան արաբական անգթութիւնները: Զկայ արշաւանք մը, որ երեսուն հազար գե-

ըիներով չվերջանայ եւ նոյնքան եւ աւելի սպանութիւններով։ Կը պատմուի որ Տուղրիլ թուրքը, միայն Արծն քաղաքին մէջ, 150.000 հոգի ջարդած է եւ 800 սայլ եկեղեցական ոսկեղէն եւ արծաթեղէն կողոպտած։ Ինչ հրաշք է որ տակաւին ունինք փըր-կուած հատ ու կենտ նմոյշներ, մեր մշակոյթը ցոյց տալու նոր սերունդներուն։

Պարսկական, բիւզանդական, արաբական, սելճուքեան, թուրք - թաթարական անմարդկային վայրագութիւններով, կարելի է հսկայ հատոր մը լեցնել, մեր բազմաթիւ պատմիչներէն քաղուած, պատմական ստորագ եւ փաստացի տուեայներով։

Թուարանական հաւանականութեան պարզ հաշիւով մը, եթէ հայ ժողովուրդը բնականոն կեանք մը ունեցած ըլլար, նոյնիսկ տեղական ճակատամարտներով եւ բնութեան ենթադրելի աղէտներով, բայց ոչ մարդկութեան ամէնէն զազրելի ցեղերը եւ վայրագութիւնները գլխուն հաւաքելով, այսօր պէտք էր իտալիոյ կամ Սպանիոյ համահաւասար ազգ եւ պետութիւն մը ըլլար, նկատի առած որ կու գայ հազարամեակներէ։

Երբ «լուսամիտ» Շահ Աքբաս Ա. իր կայսրութեան մայրաքաղաքը ծաղկեցնելու համար, քարուքանդ կ'ընէ Արարատեան աշխարհը, մինչեւ Սիւնիք եւ բռնի կը քչէ հարիւր հազարաւոր բազմութիւններ, քանդելով ծաղկուն Զուղան, նորը կառուցանելու համար, իր հսպահան մայրաքաղաքին մէջ, երբ հայ ազգին ձեռներեց զաւակները տէրերն էին դարուն տնտեսական աշխարհին, Հնդկաստանէն Ամսթերտամ, Վենետիկ եւ Լոնտոն, ի՞նչպէս կ'ուզենք որ այս ազգը չկըէ այս բոլոր բռնութիւններուն հետեւանքները, եւ տակաւին վստահութիւն ունենայ մարդոց բարութեան վրայ։ Զարմանալի է եւ անբացատրելի խորհուրդը, թէ ի՞նչպէս մեր հաւաքական տառապանքը մեզ չէ միաձուլած հարկ եղածին չափ, ընդհակառակն, աւելի չեշտած՝ մեր անհատական, ինքնազլուխ գիծը։ Նկատա՞ծ էք որ հակառակ մեր բոլոր տնտեսական, վաճառականական ձիրքերուն, աչքի զարնող հայկական ընկերութիւն մը գոյութիւն չունի տակաւին, ոչ ալ զրամատուն մը, բայց կան հարիւրաւոր հայ միլիոնատէրեր, մեր թիւէն անհամեմատօրէն աւելի, կան հարիւրաւոր բարեգործական կազմակերպութիւններ, օգնութեան մարմիններ, բարերարներ, ստեղծուած մեր «արաւիք» հալածանքները, դժբախտութիւնները, ցաւերը ամոքելու, որովհետեւ մեր էութեան մաս կը կազմէ ինքնապաշտպանութեան՝ քան յարձակումի բնազդը։ Շուշիի գրաւումի օրերուն, երբ միջազգային թերթերը գրեցին «Յարձակող Հայերու» մասին, «վերջապէ՞ս» մը քաշեցի ուրախացած։ Առաջին անգամն էր որ ջարդուողը մենք չէինք։

Հայուն համար այդ օրը, «յարձակիլը» հաճոյք մըն էր, պատմութեան վրէժը սկսած էր լուծել մարկութենէն: Ես շատ լաւ կ'ըմբռնեմ նոյնիսկ, մեզի անվայել նկատուած վայրագութիւնները, որ մեր տղաքը գործեցին այդ օրերուն, մեր բնազդային ամօթխածութիւնը վիրաւորելով, դարերու կուտակուած անէծքը կը թօթուէին Հայոց պատմութեան դեղնոտած էջերէն...:

Հայաստանի բնակչութիւնը ծանր հարուած կրած է նաեւ թնութեան մեծ աղէտներէ, երկրաշարժ, սով, մարախ, ժանտախտ: Ութերորդ դարուն Ասողիկ կը յիշէ - մեր յանցանքներուն համար, որպէս Աստուծոյ պատիժ - կարկուտ, մարախ, երաշտ (Գլ. Բ. 4): 805ին - կը գրէ Սամուէլ պատմիչ - օրական 3.000 հոգի կը մեռնէր Կարին քաղաքին մէջ, սովի հետեւանքով: Մատթէոս Ուռհայեցի, 1032 թուին համար կը գրէ - եղեւ սով սաստիկ ընդ ամենայն երկիր, բազումք մեռանէին յերեսաց սովոյն եւ շատերն ալ - կ'ըսէ - իրենց կիներն ու զաւակները կը ծախէին պատառ մը հացի համար, եւ այլն:

Ընդունելով հանդերձ որ պատերազմները, բնութեան աղէտները, գաղթերը, գերեվարութիւններն ու կոտորածները տասանորդած են Հայաստանի բնակչութիւնը, ամէնէն աւելի մութ մնացած եւ նուազ ուսումնասիրուած բաժինը իսլամացած (բռնի կամ «կամովին») Հայերու պարագան է, որ կարծուածէն շատ-շատ աւելի մեծ երեւոյթ եղած է, հինէն ի վեր, եւ զարմանալիօրէն միհայն հպանցիկ ակնարկով յիշուած մեր մատենազրութեան մէջ: Կայ արմատապէս քրիստոնեայ ժողովուրդի մը բնածին ամօթխածութիւնը, որ դարերու ընթացքին, բազմաթիւ նահատակներ տուած ըլլալով իր հաւատքին համար, չէր կրնար, առանց ամչնալու եւ համարձակօրէն յիշել հաւատուրացները: Դասալիքներ էին՝ որ կը գրմէին իրենց պապերուն հաւատքը:

Յաճախ պատմիչներն ու մատենագիրները լոելեան կ'անցին ուրացութեան պարագաներու վրայէն: Աւելի յաճախ, ուրացող խումբերը կը ծածկեն իրենց ծագումն ու իսկութիւն չայպանուելու համար, հաւատարիմ մնացող իրենց եղբայրակիցներէն, եւ այսպէս տակաւ առ տակաւ, դարերու ընթացքին, մինչեւ Խրիմեան Հայրիկ, մինչեւ Սեծ Եղեռն եւ գուցէ մինչեւ այսօր, Վասպուրականի, Բարձր Հայքի, եւ Կորդուաց երկրի Հայկական «Կորիզներու» մէջ կ'ապրին տասնեակ միլիոնառը իսլամացած Հայեր, բոլորովին անտեղեակ իրենց ցեղային ծագումին, իրենց իսկական պատմութեան: Այս առիթով կ'ուզեմ յիշել ինծի պատահած, դէպք մը, որ կրնայ գաղափար տալ, թէ ի'նչ չափանիշներու հասած է Հայոց ողբերգութիւնը:

1965ի գարնան էր, առաջին անգամ ոտք կը կոխէի Սուրիա, եւ հետաքրքրութիւնս զիս անմիջապէս տարաւ անապատի քաղաքները, Տէր Զօր, Խաքքա, Գամիշլի: Ամէնէն յուզիչ հանդիպումս՝ տեղի ունեցաւ, վրանաբնակ Քիւրտերու ցեղապետին հետ, որուն մօտ բացառիկ յարգանքի եւ գուրգուրանքի առարկան դարձած էր ծրար մը՝ որ անմիջապէս հետաքրքրութիւնս շարժեց: - «Սա մեր սրբութիւնն է ըստա» - եւ չուզեց դպչիմ: Ի վերջոյ պաղատական պնդումիս վրայ, ծրարը մեծ զգուշութեամբ բացուեցաւ եւ ... ո՛վ զարմանք. ԺՊ. դարու, սքանչելի մագաղաթեայ, հայերէն ԱիծՏԱՐԱՆ մը դուրս եկաւ ... «Այս մէկը ըստա, ցեղապետը - մեր պապերէն մնացած սրբութիւնն է, որ մենք իրարու կը փոխանցենք դարէ դար»:

Ասոնց մասին է որ կ'ուզեմ աւելի խորացնել պրատումներս, փորձել հասկնալ թէ ի՞նչպէս Գառնին, իջմիածինը, Զուարթնոցը, Խորենացին, Շիրակացին, Նարեկը եւ Անին կերտող ժողովուրդին ժառանգորդները, կրնային վրանաբնակ դառնալ, նոյն հողին վրայ ապրելով, զիրենք այլանդակողին լեզուն խօսիլ, ամէն օր Արարատը, Սիփանը դիտելով անտարբեր մնալ, եկեղեցիներու եւ վանքերու աւերակներուն մէջ՝ իրենց ոչխարները պահելով, խոճի խայթ զզալ եւ յաճախ դաշտերուն եւ բլուրներու ստորոտը ցրուած, հաւատքի կոթողներն ու խաչքարերը քանդելով, վայրենի հաճոյք մը ապրիլ...:

* * *

Դաշտային եւ սահմանամերձ լրջաններու մէջ բնակողները, ընդհանրապէս նախընտրած են զանգուածային գաղթականութիւն, այս արտագաղթը այնպիսի համեմատութիւններու հասած պէտք է ըլլայ, որ երբ 1074ին Գրիգոր Վկայասէր Կաթողիկոս, Հոռոմ կ'երթայ - կը գրէ Մատթէոս Ուռհայեցի - զարմացած կը մնայ Խուալիոյ զանազան կեղրոններուն մէջ, Հայ բազմութիւններու հանդիպելով: Այս մասին ներսէս Շնորհալի տաղաչափեալ կը գրէ:

- Եւ ի սրբոց գիրս հասեալ,
Յոր վայր նոցա նահատակեալ
Յարեւմտականը ժամանեալ,
Ուր ազգ Հայոց բազում իշեալ...
Եւայլն:

Շատ աւելի յստակօրէն կ'արտայայտուի Վահրամ Պահաւունի, յետ յիշելու հայ ժողովուրդին տառապանքը, որ նոյն շրջանին կը կրէին զանազան վայրագ եւ անգութ թուրք ցեղախումբերէ:

- Որք ի չարեացն ձանձրաձեալ
Եւ նեղուրեանցն չհանդուրժեալ,
Ի յարեւմուսու կոյս դիմեալ
Եւ ի հիւսիս փախուստ առեալ,
Զհայրենին աշխարհ լիեալ,
Եւ ի յօտարս պանդիխտացեալ:

... Իսկ անոնք որ պանդիխտանալու իսկ կարելիութիւնը չունէին, մէկ խօսքով, մեծամասնութիւնը, որ կը բնակէր Հայաստանի անմատչելի լեռներուն եւ ձորերու մէջ, որոնք գաղափար իսկ կրնային չունենալ, թէ ո՛ւր կը գտնուի Արեւմուռքը կամ հիւսիսը ... ահաւասիկ այս մեծ զանգուածն է որ, մեծ մասով կոտորուեցաւ տեղույն վրայ կամ գերի վարուեցաւ, եւ ամէնէն շատ բոնի իսլամացաւ:

Իսլամներու Հայաստան մուտքի առաջին դարերուն, բռնութիւնը տեղի կ'ունենար շատ կատաղօրէն, մոլեւանդ եւ ընչափաղց, տգէտ բանակներու կողմէ, որոնք հուրով եւ սուրով պէտք է Մարգարէին կրօնքը տարածէին, որպէսզի երկինքի դուռը բանային իրենց համար: Անոնք ամբողջ նախարարական տուները քանդեցին, ողջ-ողջ վառելով նախիճեւանի եկեղեցիին մէջ (704), որովհետեւ «համարձակած էին չուրանալ իրենց քրիստոնէութիւնը»:

1960ական թուականներուն, երբ սոսկալի երկրաշարժ մը քարուքանդ ըրաւ «Արեւելեան Անատոլու» անունին տակ, Հայաստանը, ամէնուս համար անակնկալ յայտնութիւն մը եղաւ, Վարդոյի շրջանի, Սասունի լեռներու մէջ, տակաւին գոյութիւն պահող հայկական գիւղերու եւ բնակիչներու ներկայութիւնը: Քրտացած (լեզուով՝ միշայն) ամբողջական հայ գիւղեր, քրիստոնեայ մնացած, որոնց գոյութիւնը իմացանք «չնորհիւ» երկրաշարժին ... Փաստ մը եւս թէ տակաւին որքան անակնկալներ կրնայ պարգեւել մեզի մեր ժամանակակից պատմութիւնը:

Մեծ դժբախտութիւն եղաւ մեզի համար (չեմ գիտեր երբ բախտաւոր պիտի ըլլանք) որ 1918ի Զինադադարէն ետք, հազիւտարի ու կէս, ազատութեան չունչ առած, 70 տարի սովետական խիստ գրաքննութիւնը եւ քաղաքական ծուռ հաշիւները արգելք հանդիսացան որ տաքը - տաքին կարելի ըլլար, ստուգումներ կատարել, միջազգային օրինաւոր խողովակներով, հայութեան

իրական վիճակի մասին: 70 մութ տարիներէ ետք, հիմա միայն կրնանք ենթադրութիւններ կամ կարելութենական հաշիւներ կատարել: Նոյնիսկ պետական բոլոր դիւսնները, ներառեալ օսմանեանը, չեմ կարծեր որ կարենան, հայ ժողովուրդին իսկական ողբերգութիւնը պատկերել:

Իսլամութեան պարսկական եւ օսմանեան շրջաններուն, բռնութիւններու որակը կը հետապնդէր ուրիշ սկզբունք մը, դարձեալ ներշնչուած հիմնադիր Մարգարէէն թէ - պատերազմի ելէք անհաւատներու դէմ, մինչեւ որ տուրք վճարեն եւ խոնարհին:

Ես կը կարծեմ, գոնէ մասամբ, գաղտնիքը գտած ըլլալ 90 միլիոն հաշուող (ներկայիս) Արմենօխտ ցեղին: Անցնինք պրազ-տելու մեր պատմութեան հին եւ նոր էջերը, դիտուած այս տեսանկիւնէն եւ պիտի տեսնենք ահաւոր ողբերգութիւնը Հայ ժողովուրդին:

* * *

Հ. Ղուկաս Ինճիճեան, իր Հնախօսութիւն Հայաստանեայց Աշխարհի, եռահատոր կոթողային աշխատասիրութեան մէջ (Մ. Ղազար 1835), որմէ գրեթէ ամէնքը օգտուած են ու կ'օգտուին մինչեւ այսօր, հետեւեալ դիպուկ խորհրդածութիւնը կ'ընէ.

- «Մեր ազգը ամէն ինչի մէջ անբախտ գտնուեցաւ, հարուած հարուածի վրայ ուտելով: Ոչ միայն բնութեան աղէտները եւ կրած կոտորածները կը սպառնային անմարդաբնակ դարձնելու մեր երկիրը, այլեւ շրջապատող ազգերը, կարծես դաշնակից դարձած իրարու հետ, ամէն գնով, կը ջանային անհետ առնել աշխարհէս, նոյնիսկ Հայու անունը, ըլլան անոնք քրիստոնեայ (Բիւզանդացիները, Վրացիները) կամ ոչ (Պարսիկները, Արաբները, թուրքերը)»: - (Հտ. Ա., էջ 365):

Հայ ժողովուրդին ազգային առաջին հերոսամարտը, 451ին Աւարայրի դաշտին վրայ, դաւանափոխութեան դէմ կատարուած առաջին ժողովրդային ճակատամարտն էր, համայն քրիստոնէական պատմութեան, որ դարերով ներշնչարան եւ ուղեգիծ եղաւ, որ թէեւ տասանորդեց, դարերու ընթացքին մեր համրանքը, բայց փրկեց ամբողջական ոչնչացումէն շնորհիւ իր հաւատամքին շուրջ ստեղծած զօրաւոր ինքնութեան, արտայայտուած կրօնական, մշակութային, պատմական, ստեղծագործական տարբերակներով: Մինչ դաւանափոխ Հայերը, որոնք վստահարար, կը հասնին տասնեակ եւ տասնեակ միլիոններու, նայիրիի եւ

Ուրարտուի ժողովուրդին նման, կրնան միայն հնախուզութեան առարկայ դառնալ, եւ ոչ աւելի...։ Անցնինք պատմութեան։

Թողունք հնագոյն ժամանակները եւ ամբողջ Միջին դարը, եւ գանք ժամանակակից պատմութեան, այն օրերէն, երբ Արեւ-մուտքի մէջ սկսած էր Լէօնարտո ծա Վինչիի, Ռաֆայէլի, Մի-քէլանճէլոյի, Վէրսայի պալատներու, պատմութեան մէջ չտես-նուած, վերածնունդի շարժում մը, եւ Հայոց Աշխարհը, դար-ձած բաժան-բաժան, կ'ապրէր աննկարագրելի ողբերգութիւն-ներ։

Հայերը, որպէս մարդկային հարստութիւն գործածողը, առաջին անգամ, եղաւ Պոլիսը գրաւող Ֆաթիհ Սուլթան Մեհ-մէտը, որ սակայն վայրագութիւններ չկատարեց իր նպատակին հասնելու համար, այլ ընդհակառակն, Պոլսոյ մէջ Պատրիար-քական նոր Աթոռ հիմնելով, պատուեց զանոնք եւ կամաց-կա-մաց տնտեսական եւ արհեստաւորական դասակարգը, մայրա-քաղաք խմբուեցաւ, ստեղծելով խոշոր ազգային - մշակութային կեդրոն մը, որ ժթ. դարուն, իր 250 հազար հայ քննակիշներով, դարձաւ նոր ժամանակներու, մեծագոյն հայաքաղաքը եւ մշա-կութային կեդրոնը։

Նոյնը չէր պարագան Պարսիկներու Շահ Աբբաս Ա.ի (1585-1629) որ մեծապէս գնահատելով հանդերձ Հայերու ձիրքերը, անպատմելի վայրագութիւններով տեղահանեց զանոնք, Արա-րատեան նահանգէն եւ Նախիջևանէն, հիմնելու համար նոր Ջուղա հայաքաղաքը, իր Խսպահան մայրաքաղաքի կողքին։ Շա-հը հասաւ իր նպատակին։ Հայերը մտցուցին բազմաթիւ ար-հեստներ, չէնցուցին՝ ոչ միայն իր արքունիքը, այլ նաեւ իր կայսրութիւնը, քանի որ Ջուղայեցիները, տարածուած Հնդկաս-տանէն մինչեւ Մանչըսթըր, Մանչուրիային մինչեւ Եգիպտոս, 200 տարի տեւողութեամբ, տէրն էին Միջին Արեւելքի տնտեսա-կան աշխարհին, իրենց մասնաճիւղերով, մեծ դեր կատարելով նաեւ արեւմտեան բազմաթիւ տնտեսական կեդրոններու մէջ (Վենետիկ, Ամսթերտամ...):

Առաքել Դավրիժեցի, շատ մուլթ գոյներով, կը նկարագրէ նաեւ տեղահանուած ժողովուրդին վրայ կատարուած բռնու-թիւնները, դասանափոխութեան փորձերով։

- «Եւ անկէ ետք վերացաւ թագաւորին գութը եւ ողորմու-թիւնը Հայոց հանդէպ եւ կանչելով վէզիրը որ Միր Ավետիւա կը կոչուէր, հրամայեց զօրքերով մտնել Պարսկաստանի հայաբնակ գաւառները (Փերիոյ) եւ ծայրէ ծայր իսլամացնել եւ թլփատել։ Անոնք որ չհնագանդին, տանջանքով եւ բռնութեամբ գործա-դրել...» (Վաղարշապատ, 1881, էջ 125)։

«Անկէ ետք Շահը բազմաթիւ մոլլաներ դրկեց, Պարսիկ ազգէ, Փաղիա եւ Բուրզարի գաւառը, որ հոն հաստատուին եւ Հայերուն մահմետական օրէնքը սորվեցնեն, եւ ամէն օր մզկիթ մտցնեն եւ Հայերուն մանուկները պարսկերէն լեզուի պարտադրեն...» (Նոյն, էջ 126):

Նկատի առած որ բազմաթիւ վայրերու մէջ, բռնութիւնն ալ օգուստ մը չունենար, - «Թագաւորն Շահ Աբբաս էարկ տուգանս ի վերայ Հայոց ասելով, տացեն տուգանս ի դիւանն արքայի հազար թուման...» (Նոյն էջ, 128):

Եթէ Պոլսոյ մէջ, կացութիւնը տանելի կրնար նկատուիլ, գաւառներու ճակատագիրը յանձնուած էր վալիներու, որոնց քմահաճոյքէն կախում ունէր նոյնիսկ քրիստոնեային կեանքը: Ան տիրողին սեփականութիւնն էր, իսլամներու ստրուկները, Ռայան, այսինքն ոչխարներու հօտը: Պէտք էին վճարել անձի - հարկ մը խարան, քանի որ Սուլթանը իրենց կեանքը շնորհած էր, եւ փոխան զինուորական ծառայութեան, որուն իրաւունքը չունէին, ունէին մասնաւոր տուրք մը պէտէլ ի ասքէրիկ. ասոնցմէ զատ, պէտք էին վճարել տասանորդը, ամէն կութքի եւ պարտաւոր էին 100 օր, տարեկան, մը աշխատիլ կոորդ իրենց գործածած հողին համար, որուն միակ տէրը Սուլթանն էր:

Քրիստոնեան իրաւունք չունէր ձի հեծնելու կամ զէնք կրելու. պարտաւոր էր տարազով բացորոշուիլ իսլամներէն, յարգանք ունենալ, մեծարել նոյնիսկ բոկոտն մահմետականը: Ասոնցմէ զատ հարկատու էին նաեւ պէկերուն եւ փաշաներուն:

1864ին գաւառէն վերադարձող քննիչներ, Սուլթանին կուտան հետեւեալ տեղեկութիւնը: - «Վալիները հարկերով լեցուած են եւ ժողովուրդը կը տառապի ու կ'աշխատի ինչպէս սեւամորթ գերի մը խարազանի տակ, իր ակնարկները դէպի Ստամպոլ դարձնելով: Զրկումը օրակարգն անցած է. տուրքին արդիւնքը փոխանակ պետութեան երթալու, պաշտօնեաներու մէջ բաժնուած է» - (Հ. Սահակ Տ. Մովսէսեան, Պատմութիւն Հայոց, Ա. Ղազար, 1922, էջ 692):

Հայկական գաւառներու մէջ աւազակութիւնը ամէն ձեւով կը բարգաւաճէր: - Քիւրտեր ու Լազեր կազմելով ոտքէն գլուխ սպառազէն խումբեր, տիրաբար կ'իշխէին գիւղերու վրայ - (Տեղեկատուութիւն):

- «Հայ գիւղացին - կը գրէ Հ. Սահակ Տ. (էջ 707) - տէր չէր ոչ իր գոյքին ու վարուցանին, ոչ իր կնոջն ու աղջկան, ոչ ալ իր կեանքին: Քիւրտը կամ Լազեր կարող էր, եթէ ուզէր, մէկ օրուան մէջ թալանել անոր մէկ տարուան մէջ ամբարած քրտինքին վաստակը...»:

Հետեւեալ չափաւոր ողբը, կը քաղեմ Ալիշանի ՀԱՅԱՊԱ-
ՏՈՒՄՀՅՆ (Վ. Ղազար, 1901, էջ 614), զրուած ոմն Դաւիթ Եպիս-
կոպոս Գեղամեցիէ 1610ին, պարզ, ժողովրդական պատկերնե-
րով գաղափար մը կու տայ այդ դարու Հայկական նահանգնե-
րուն վիճակին:

- «Ողբամբ երկիրս Արարատեան
Գեօղք եւ գաւառք աւեր դարձան,
Եկեղեցիք խաւարեցան,
Ժամատեղաց ձայնեն հատան...

Ձուղա բաղաքն եւ Երեւան
Շուշ բաղաքին բնակեցան
Ի յայն տեղին հաստատեցան
Յետ դառնալոյ չկայր երաման:

Բոլոր երկիրս ամենայն
Մինչ Կաղզգվան եւ Շիրակվան
Զորն Եղեգեաց եւ Նախշեւան
Զամենեսեան սուրկուն տարան...

Դարձեալ պատմեմբ եւ այլ չարիս
Որ եղեւ այսմ ժամանակիս,
Հազար յիսուն եւ հինգ քըլիս
Սաստկացաւ սով վերայ երկրիս

Բազում տեղիս մարդիկ կերան
Այսչափ չարիքս առ մեզ հասան
Ոչ եղեւ դարձ ազգի մարդկան...

Ուրիշ մը, Յակոբ Երէց Բաթուկենց, գաղափար մը կընայ
տալ Արեւմտեան Հայաստանի, եւ Փոքր Հայքի նահանգներու
կացութենէն, Օսմանեան կայսրութեան ամենափայլուն եւ հզօ-
րագոյն շրջանին, երբ անոր բանակները Վիէննայի պարիսպնե-
րուն ստորոտը հասած էին, բայց այդ պատճառ մը չէր որ գա-
ւառներուն մէջ հարստահարութիւնները տեղի չունենային (տե՛ս
Ալիշան, Հայապատում, էջ 608):

- «Ի թուականիս յարեթական
Հազար յիսուն մէկ ի լման
Պատիժ կըրեաց Եւղոկիայն
Վասն մեղաց ժողովրդեան:

Նման էիր դու այն երկրին
Որ էջ շրջեաց Աստուածորդին
Մեղըր եւ կաք-ն ի քէն բղխին
Եւ բնակիչք անդորր էին:

Եւդոկիա քաղաք գռված
Ճէլալին քեզ չարիք մախաց
Եկաւ դէմ քեզ չորեք դի հաց
Յանկարծակի քեզ պաշարեաց...:

Յայնժամ զծերսն կոտորեցին
Զերիտասարդսն գլխատեցին
Եւ զգեղեցիկ մանկունս քոյին
Ի ծնողացն զատեցին:

Քո բնակիչք միանգամայն
Եղեն ամենն ցիր ու ցան
Յօտար երկիր պանդխտեցան
Ի ֆրանկաստան եւ Պարսկաստան...:

Զսրութիւն քո պղծեցին
Զեկեղեցիս կողոպտեցին
Զգեստըն սուրբ կապուտ առին
Իգացելոցն ագուցին:

Խաչ եւ սկիհ Աւետարան
Յանօրինացն գերեցան
Գանձ, Շարակնոց, Սաղմոսարան
Վասն մեղաց մեր մատնեցան...»
Եւայլն:

Նոյն շրջանի, գրեթէ բոլոր ձեռագիրներու յիշատակարան-ները, լի են տեղական ջարդերու, կողոպուտի, գերեվարութիւններու նկարագրութիւններով (տե՛ս Լ. Խաչիկեան, ԺԴ. դարու յիշատակարանի): Ամէնէն յատկանշականը, որ իր մէջ բոլոր ըսածներս կ'ամփոփէ, Ոմն Ստեփանոս Զմշկածագեցիի ողբն է, գրուած ժողովրդական պարզ լեզուով:

- «Հարկապահանջն յամեն տեղի
Քաշէ ծեծէ զազգն ԱՐՄԵՆԻ
Խնդրէ արծար ընտիր ոսկի
Անկէ որ չունի փող պղնձի:

Կապոյտ նշան եղ քրիստոնեաց
Որ Բաժնուին յանօրինաց
Զմեռեալն ի ցած տանել ասաց
Չունենալով չափել զվիզ մանկանց:

Զայն եւ հարումն զանգակի
Զգուշակ փողոյն Դարրիէլի
Ետ խափանել յամեն տեղի
Գիւղ, անապատ ի բաղաժի...

Այս թանկագին վկայութիւնները որքան ալ գաղափար մը ուղեն տալ այն ողբերգութեան, որ մենք Հայերս ապրեցանք, յատկապէս, Սիսի բերդի անկումէն ետք (1375), հատուկենտ պատկերներ են միայն, բաղդատմամբ այն տիտանական աշխատանքին, որ կատարած են ԺԹ. դարու քանի մը Մխիթարեան հեղինակներ (Զամչեան, Ինճիճեան, Ալիշան, Սարգիսեան): Այս ուղղութեամբ պէտք եմ ըսել որ ամէնէն կատարեալն է Հ. Ղուկաս Ինճիճեանի աշխատասիրութիւնը, կատարուած տեղոյն վրայ, որուն բնագիրը, զոհ գացած ըլլալով 1815ի Պոլսոյ Հրդեհին, կրկին կը յօրինէ, ծայրէ ծայր, Վենետիկ վերաբարձին:

Ան իր «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» աշխատասիրութեան Ա. հատորը ամբողջութեամբ նուիրած է, ժամանակակից (իր) Հայաստանի, որ 418 էջերէ բաղկացած, գանձարան մըն է, գրուած պարզ գրաբարով մը, մատչելի ամէնուն ուր բացի, Հայաստանի 15 պատմական նահանգներու նկարագրութիւնը ընելէն, կու տայ բոլոր հարիւրաւոր գաւառներու, քաղաքներու վիճակագրութիւնը, ուր ամենամեծ ցաւով կը կարդանք թէ, ինչպէս ամբողջական գաւառներ, հարիւրաւոր գիւղեր, իրենց երէցներով եւ ժողովուրդով – «ՅԱԶԳԻՍ ՀԱՅՈՅ ԴԱՐՁԱՆ ի ՏԱՃԿՈՒԹԻՒՆ» – չղիմանալով՝ անարդար տուրքերուն, աւագակաբարոյ կեղեքիչներուն:

Վիճակագրական նոր տուեալ մըն է, որ կ'արդարացնէ Հողային պահանջք, քանի որ Պատմական Հայաստանը ունի ցեղային արդարացում, թէեւ պարզուած է իր քրիստոնեայ տարրէն, բայց ոչ Հայութենէն:

Վերոյիշեալ վարդապետներու գործերու հրատարակութենէն ետք, որ մեծ ժողովրդականութիւն գտած էր, հեղինակներու կենդանութեան իսկ, հայ մտաւորական մեծ շարժում մը սկսաւ, յատկապէս Կովկասի մէջ, (Լալայեանց, Լէօ, Աղոնց) գաւառներու մէ (Խրիմեան Հայրիկ, Սրուանձտեանց) եւ ի վերջ ՀԱՅՈՅ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ, չհանդուրժելով նահանգներու

մէջ կատարուող խժդժութիւնները՝ Հայ Ազգին դէմ, 1870 թուին նոյեմբեր 27ի նիստով, գումարուած ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ, կը կազմէ յատուկ յանձնաժողով մը «Այս ցաւալի դէպքերը քննելու եւ մանրամասն տեղեկագրելու համար»:

Սոյն ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, յատուկ շրջաբերականներ կ'ուղղէ, բոլոր Առաջնորդներուն, որ իրենց «Գաւառի վիճակին եւ ցաւոց վրայ մանրամասն եւ ճիշտ տեղեկութիւններ տան, ԶԳՈՒՇԱՆԱԼՈՎ ԱՄԵՆԱՅԻՆ ԶԱՓԱԶԱՆՑՈՒԹԵՆՔ, եւ ցաւոց դարմանին վրայ ալ իրենց կարծիքը հաղորդեն»:

Ահաւասիկ այս հազուագիւտ հատորիկն է, որ ձեռքս անցած է, մեր դիւանէն, որպէս ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱԳԻՐՔ ԳԱԻԱՆԱԿԱՆ ՀԱՐՍՍԱՀԱՐՈՒԹԵԱՆՑ, Կ. Պոլիս, Տպագրութիւն Արամեան, 1876:

* * *

Ընդամէնը երկու տեղեկագիր է, ուղղուած Բ. Դրան, առաջինը ստորագրուած՝ Մկրտիչ Արքեպիսկոպոս Խրիմեան, Պատրիարք Կ. Պոլոսյ, 1873 Յունիս 14ին, եւ Բ. տեղեկագիր, ստորագրուած՝ Մատթէոս Եպիսկոպոս Իզմիրլեան, 1876, Սեպտեմբեր 17ին:

Կը զարմանանք, թէ որքա՛ն գուսազ եւ խոնարհ ոճ մը կը գործածեն տեղեկագրին հեղինակները, մեծ յոյս դնելով բարեխնամ Սուլթանին, Բ. Դուռին միջամտութեան վրայ, միաժամանակ մանրամասն ճգրտութեամբ տալով ներքին գաւառներու ահաւոր վիճակին պատկերը, ուր կը զգացուի թէ պատրաստութիւն մը կայ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ:

44 էջերէ բաղկացած այս հատորիկէն, պիտի ջանամ յատկանշական անցքերը հրամցնել, որպէս փաստաթուղթ եւ որպէս խորհրդածութեան նիւթ արդար պահանջամտիրութեան:

Նոյն օրերուն, գահակալն էր Սուլթան Ապտուլ Ազիզ, նկատուած արեւմտասէր եւ բարեացակամ քրիստոնեաներուն հանդէպ: Մի քանի տարի ետք (1876) արդէն գահընկէց պիտի ըլլար այդ «յանցանքին» համար:

Խրիմեան Հայրիկ, որպէս Պատրիարք Հայոց Կոստանդնուպոլսոյ, չեմ կարծեր որ մեծ յոյսեր ունենար յանուն Ազգային ժողովի ղրկուած իր Առաջին Տեղեկագրի արդիւնքին համար, քանի որ շատ լաւ գիտէր թէ Բ. Դուռը կառավարողները, Սուլթանէն աւելի՝ իւլէմաներու դասն էր, որուն կ'ենթարկուէին մեծ

վէզիրը, նախարարներ եւ բանակը, թարգման հանդիսանալով իսլամ տարրին զգացումներուն:

Այնուհանդերձ, որպէս քաջ հովիւ, ամէն փորձ օգտակար կը նկատէ, իր հալածուած ժողովուրդին ցաւերը ամոքելու համար: Ան այս բառերով կը սկսի իր ստորագրած տեղեկագիրը.

«Այլ եւ այլ ժամանակներ, մասնաւորապէս վերջին 7-8 տարուան միջոցին, Անատոլուի ներսերը պատահած ցաւալի դէպերը, որոնց համար Ազգային Պատրիարքարանը գրեթէ միշտ է. Դրան գանգատած եւ անոր ուշադրութիւնը եւ դարմանատարութիւնը խնդրած է, այնքան բազմացան, եւ այս մասին Առաջնորդաց գանգատաները այնչափ ընդհանրացան, որ Ազգային Ընդհանուր ժողովն 1870 նոյեմբեր 27ի նիստին մէջ յատուկ յանձնաժողով մը կազմեց, այդ ցաւալի դէպերը քննելու եւ մանրամասն տեղեկագրելու համար...»:

«Այլ եւ այլ զեղծմանց եւ անկարգութեանց վրայ ժողովրդեան ստէպ ստէպ գանգատաներէն կը ստուգուի եւ կը հաստատուի թէ տեղ տեղ, մասնաւանդ Մայրաքաղաքէս հեռու եւ յարաբերութեան մասին դժուարութիւն ունեցող գաւառաց կայսերական պաշտօնեայ Վեհ. Սոլլիթանին կամաց եւ հրամանաց եւ երկրին օրինաց հակառակ ընթացքին մէջ են, որոնց թոյլատուութեամբը կամ անհոգութեամբը շատ անգամ կրօնական խտրութեանց եւ մոլեռանդութեանց աղջտալի անցքեր կը պատահին. արքունի շինուածոց համար մարդիկ ԱնհԱՐԻԱՅԻ կը բռնուին. դրամական պահանջներ կ'ըլլան. ճանապարհաց շինութեան պատրուակաւ ժողովուրդը կը կեղեքուի. հպատակ ազգաց մանաւանդ մեր ազգէն անջատեալ Հայոց եւ մեր մէջ բաժանման եւ երկապառակութեան տարերքները կ'աճին. կանայք եւ անչափահաս մանկունք ԲՌՆԻ ՄԱՀՄԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ջանքեր կ'ըլլան: Դարձեալ սոյն պաշտօնէից անհոգութեամբ արքունի տուրքերու բաշխման եւ հաւաքման մէջ զեղծմունք կը գործուէին. ԱՍԿէի ՊէճէԼիէի տուրքը (զինուորութեան տուրք) մեռնողի եւ գաղթողի կամ բոլորովին անյայտ եղողի բաժինն ալ մնացեալներէն կը պահանջուի, որով վճարումն անկարելի եղած ՊԱԳԱՅէներ մնալով կը ծանրանան այլ եւ այլ գաւառաց մէջ... վերջապէս տուրքերու հաւաքման պատրուակաւ աղքատին անհրաժեշտ կահ կարասիքն ու գործիքը բռնի ծախելու եւ զանոնք բանտարկելու խստութիւններ ի գործ կը դրուին»....:

Ապա կը յիշէ թէ ինչպէս գաւառապետներն ու գիւղատէրերը հայ գիւղացիէն բռնութեամբ կը պահանջեն հողին արտադրած բերքէն տասնապատիկ տուրքեր՝ սպառնալով արգիլել բերքահաւաքը մինչեւ վճարում... նոյնիսկ տուներու բակերու մէջ

ցանուած կանաչեղիններու համար ալ ծանր տուրքեր պահանջելով...

«Այս պարագային մէջ գեղապետաց օգնութեամբն աղքատն ամէն տեսակ տառապանաց կ'ենթարկուի, դատի կը քաշկոտուի, կը տրորուի, կը բանտարկուի... եւ խեղճ հողագործն ճարահատի իր ունեցածը վրայ կու տայ եւ տակաւին չի՝ կրնար «միւլթէզիմ»ին ձեռքէն ազատիլ:

Իրենց անսպառ եւ հանճարեղ երեւակայութիւնը ի գործ դնելով... «վերջերս սկսան -կ'ըսէ- հողագործաց եզանց լծերն ալ գրել եւ ի գլուխ մէկ լծոց, երկու կոտ, այն է չորս լիտր ցորեն առնուեր է... կարի խստութեամբ... քանզի անոնք որ ցորեն չունէին, բռնադատուեր են դրամով գնել եւ վճարել»....

«ՆԱՀՆԱԼԲԻ կամ ԷՕԼՉԵՔ ՀԱԳՓԼ ըսուած արգիլեալ տուրք մըն ալ կայ, որ բերքին 1/16 է, երբեմն ալ աւելի, զոր հողագործը եթէ չտայ «Նահնան շատ վնասներ կը հասցնէ անոր»: Այս գանգատներն աւելի ծանր են այն գաւառաց մէջ, յորս Պէյ կամ Աղա կամ Քիւրտ բռնաւորներ կան, եւ անոնք ալ կամ իշխանութեան մէջ են, եւ կամ իշխանութեան առջեւ ազդեցութիւն ունին»....

Ստոյդ է որ հայկական նահնանգներու մէջ տիրող տարրը Քիւրտն էր, շատ տեղեր թուրքերը փոքրամասնութիւն կը կազմեն: Յիշատակած բոլոր հեղինակներս ալ, ինչպէս նաեւ գաւառական հարստահարութեանց մասին գրուած բոլոր Տեղեկագիրները, ՀիՄՆԱԿԱՆՕՐէն կը գանգատին Աւազակարարոյ Քիւրտ ցեղերէ եւ ցեղացիներէ, որոնք համարձակօրէն կը կողոպտէին խեղճ հայ գիւղացին, քանի որ կեղունական կառավարութիւնը, շատ քիչ կամ բնաւ ազդեցութիւն չունէր անոնց վրայ: Բ. Դուռը Արեւմուտքի ալ գանգատները լուեցնելու համար, ստեղծած էր «Քօնթրոլի մարմին մը» լրագրողներէ կազմուած, որոնք կը շրջէին գաւառները գանգատները հաւաքելու... դժուար չէր նման ՔՕՆԹՐՈԼՃԻՆԵՐԼ կաշառելը, քանի որ նոյն կրօնքին կը պատկանէին եւ երեւոյթները փրկելու համար միայն հոն կը գտնուէին:

«Այս դրութիւնը իր օգուտները պիտի մատակարարէ կառավարութեան եւ երկրին ժողովրդեան. միայն թէ այս քննութիւնը օգուակար ըլլալու համար հարկ է որ ժողովուրդն ԱՆՎԱԽ ըլլայ իր ցաւերն անկեղծութեամբ խօսելու. եւ այս անվախութիւնն ալ կառավարութեան ձեռք առած եւ առնելիք միջոցներէն կը նայ գոյանալ...»:

Խեղճ Խրիմեան Հայրիկ. ո՛չ միայն կը մատնանչէ ժողովուրդին վախը յետագայ վրէժխնդրութիւններու առջեւ, այլեւ նրբօրէն Սուլթանին կը թելազրէ որ կառավարութիւնը հաստատ

միջոցներ ձեռք առնէ «քանի որ, կը շարունակէ, կառավարութեան պաշտօնէից համար աղէկ կամ գչշ վկայութիւն տուողները իրենք եղած են միշտ...»: Այս պատճառով խոնարհաբար (բայց յուսահատած) կ'առաջարկէ որ «եթէ Պատրիարքարանս գանդատ կամ բողոք ունենայ առ Բ. Դուռն, թէ Կառավարութեանդ եւ Պատրիարքարանիս կողմէն լիազօր քննիչներով քըննութիւնն ըլլայ, կամ ի հարկին քննութիւնն ի Պոլիս փոխադրուի, մեծ եւ իրական արդիւնք ձեռք բերել հնար պիտի ըլլայ, այսպիսի ազդու միջոցներով...»:

Ճարահատ հովիւի մը յուսահատ փորձերն են, որոնք ցոյց կու տան թէ ի'նչ ահաւոր համեմատութիւններու հասած էր ՀԱՅԵՐՈՒ ԴէՄ ՀԱԼԱԾԱՆՔԸ գաւառներու մէջ: Պատրիարքարանի հիմնական մտահոգութիւնը կը դառնայ ԲԻՆԻ ԻՍԼԱՄԱՅՈՒՄԸ ԺՈՒՄԸ ժողովուրդի մեծ խալի մը, որ ուժասպառ եւ արիւնաքամ, հակազդելու կարողութիւնն անգամ կորսնցուցած էր եւ օրէ օր կը բազմանային երիտասարդ կոյսերու եւ հարսերու առեւանգումները, որոնց առջեւ բոլորովին անզօր էր Ազգային իշխանութիւնը:

Ուստի տեղեկագիրը շարունակելով կը գրէ «Ուամիկ եւ տգէտ մարդոց մէջ կրօնական խտրութեան առիթներով ծագած գժտութեանց մէկ գլխաւոր առարկային նուազման ոչ սակաւ պիտի նպաստէ, եթէ օրէնքը կրօնափոխութեան դիմողներու համար որոշ տրամադրութիւններ պարունակէ, մանաւանդ ԿՆԻԿ մարդոց համար, այն ատեն այս մասին եղած բազմադիմի գանգատները վերջ կը գտնեն եւ կրօնափոխը իր ազատ համոզմանը տէր կ'ըլլայ ... որ արդէն բարեխնամ կառավարութեանդ ընդունուած ազատ սկզբունքներէն մէկն է: Այսպէս օրէնքի մը հարկաւորութիւնը կը նկատուի կրօնափոխ արանց իրենց կնոջ եւ զաւակացը ՆԱՖԱՐԱՆ մը վճարելու մասին...»:

Ստէպ յիշեցներով Սուվթանին բարեփոխութիւններու բարերար ազգեցութիւնը կայսրութեան վրայ, Տեղեկագրի հեղինակները (Ազգային ժողովը) նրբօրէն կ'անդրադարձնեն որ անոնք մեռած տառ կը մնան եթէ չգործադրուին մանաւանդ եթէ կարգ մը ԱՆՄԱՐԴԿԱՑԻՆ օրէնքներ չփոխուին:

«Ուրիշ դժբախտութիւն մըն ալ կայ որ ոչ նուազ ցաւալի հետեւանքներ ունեցած է եւ կ'ունենայ միշտ. այն ոչ մահմետականաց վկայութեան չբռնուիլը: (Այսինքն քրիստոնեաները վկայելու իրաւունքէ զրկուած էին): Աւելորդ է ըսել թէ այս պատճառաւ որչափ արեւանգութիւնք, յափշտակութիւնք, գողութիւնք նա մանաւանդ սպանութիւնք անպատիժ մնացած են կամ անյայտ... Դարձեալ ամենացաւալի հարկի մը մէջ կը

գտնուինք գանգատելու Քիւրտերու եւ այն լեռնցի ցեղերու դէմ (դարձեալ Քիւրտեր) որոնք վրանարնակ ըլլալով ամէն ազգաց... մեծապէս վնասակար են: Ասոնք զէնք կը կրեն, կառավարութեան ոչ տուրք կու տան ոչ ալ զինուոր եւ ապստամբ են, մինչեւ մենք յաւելեալ տուրք մըն ալ այդ ապստամբներուն տալու կը պարտաւորուինք: Այս հարստահարութեանց ներքեւ առաւել կը գտնուին ԷՐՋՐՈՒՄԻ եւ ՏԻՎԱՐՊԵՔԻՐԻ վիլայէթները եւ անոնց մէջ ՄՈՒՇ, ՎԱՆ, ՔՂԻ, ՂՈՒԶՈՒԼԶԱՆ, ԴԵՐՃԱՆ, ԲԱՂէՇ, ԶԱՐՍԱՆՃԱԳ, ՍՂԵՐԻՇ եւայլն....:

«Կայսերական բարեխնամ կառավարութիւնդ արդէն հրատարակեալ ԽԱԹԹԸ Հիմնաթիւն ներկա ժողովրդեան կենաց, ընչից եւ պատուոյ ապահովութեան պիտոյքը ճանչցած է, որ ըստ այնմ երկիրը բարգաւաճի եւ զարգանայ. սակայն ցաւօք սրտի կը տեսնուի որ գաւառաց, մանաւանդ վերոյիշեալ գաւառաց ժողովուրդը քիւրտ եւ այլ լեռնցի ցեղերու աւազակութեանց եւ յափշտակութեանց եւ սպանութեանց ենթակայ եղած է....»:

Սովորան Ապտիկ Մէճիտ 1839 նոյեմբեր 3ին հրատարակեց նոր օրէնսդրութիւն մը ԹԱՆԶԻՄԱԹը եւ 1856ի Փետրուարին լոյս տեսաւ ԲԱՐԵԿԱՐՈՒԻԹԵԱՆՑ ԳԻՐԸ (Խաթթը Հիմայուն) որ ուրիշ բան չէր բայց եթէ սահմանադրական սկզբունքներու յայտարարութիւն մը, որ կ'ապահովէր պետութեան բոլոր հպատակներուն անխտիր, կեանքը, պատիւը եւ ինչքը, հպատակներու ազտութիւնն, հաւասարութիւնը օրէնքի առջեւ, առանց կրօնքի խտրութեան....:

Ինչպէս կը տեսնուի, հակառակ այս օրէնքներուն, որոնք իրենց պտուղը տուին մայրաքաղաքին մէջ եւ Հայերը շուտով պէյութեան եւ փաշայութեան աստիճանի ալ հասան, սակայն ներքին նահանգներուն մէջ, ուր գրեթէ պետութիւն գոյութիւն չունէր, Խրիմեան Հայրիկ յուսահատ ճիգ մը կ'արձակէ որ պետական օրէնքները օգնութեան հասնին խեղճ հայ գեղջուկին:

«Ժողովուրդը - կը շարունակէ Տեղեկագիրը - այսպիսի կեղեգմանց ներքեւ անհնար է որ կարող ըլլայ, աշխատիլ այնպէս ինչպէս որ երկրին բարգաւաճումը կը պահանջէ....: Վասն որոյ երկրին յառաջդիմութեանը եւ հարստութեանն արգելք եղող այս Քիւրտերուն եւ այլ լեռնցի ցեղերուն եւ տէրէպէյիներուն մասին ըլլալիք քննութիւնները դիւրացնելու համար, Պատրիարքարանս կը փութայ ծանուցանել թէ, արդէն մանրամասն ցուցակն ունի այդ ապստամբ անձանց գլխաւորներուն եւ այլ պաշտօնէից ումանց, եւ քսան տարիէ հետէ անոնց երեսէն ժողովրդեան կրած տառապանաց եւ չարչարանաց սոսկալի նկարագրութիւններովն իր դիւանը լի է. որ ատեն բարեխնամ կառավարութիւնդ բարե-

հաճի ուզել, պատրաստ է տալու թէ՛ անուններն եւ թէ՛ գործոց նկարագրութիւնները . . . »:

Կրնամ երեւակայել պահ մը թէ Սուլթան Ապտիկ Համիտի համար, որքա՛ն դիւրին եղած պիտի ըլլայ, դիւանային այս տեղեկագիրը ցոյց տալ քիւրտ աղաներուն եւ ցեղապետներուն, կազմակերպել՝ վերոյիշեալ նահանգներու, Մուշի, Սասունի, Էրզրումի, Վանի, Սղերդի, եւայլն 1895-1896 տարիներու առաջին սպանդը հայութեան, որ կէս միլիոնէ աւելի զոհեր խլեց, միայն այդ գաւառներուն մէջ . . . :

Կարդացա՞ծ էք Արքիարեանի Կարմիր ժամուցը . . . Հոն Տէր Յուսիկ յետ ճաշակելու գաւառներու բռնութիւնները, կ'առաջարկէ որ հայ գիւղացին ինքնապաշտպանութեան պատրաստուի, մինչ պահպանողական Հայրապետ էֆէնտին, կը քարոզէր «խոհեմ, զգուշաւոր վարմունք» մինչեւ որ ինքն ալ, իր կարգին, կը բանտարկուի, իր մորթին վրայ զգալով հալածանքին զառնութիւնը, եւ համաձայն կը գտնուի գաւառացի ազգասէր Տէր Հօր գաղափարին, անոր ափին մէջ դնելով քսակ մը ոսկի, ըսելով «Ժողովուրդիդ համար վառող, հրացան գնէ. խոհեմութիւնը գէնքին մէջն է»:

Կարելի՞ էր կանխել, առաջքն առնել 1894-1896ի Համիտեան կոտորածներուն. դժուար է ըսել: Մայրաքաղաքի Ազգային ժողովը, 1862 Հոկտեմբեր 27ին վաւերացուց Ազգային Սահմանադրութիւնը. Պոլիս ապրող պատասխանատուներուն այն պատրանքը տուած էր, որ յանուն օրէնքի եւ «Թանգիմաթ»ներու, անիրաւութիւնները պիտի դադրէին Հայոց դէմ: Անոնք շատ գաղափար չունէին գաւառներու մէջ տիրող անիշխանութեան, մանաւանդ արեւելեան նահանգներու մէջ, ուր քիւրտ ցեղապետեր եւ փաշաներ, հինէն ի վեր, տէրութեան մէջ տէրութիւն կազմած, սանձարձակ կը կողոպտէին խեղճ հայ ժողովուրդը, անտէր, անտիրական, պարսկական, ոռուսական եւ օսմանեան սալերուն մէջ ճզմուած, սահմանային շարունակական պատերազմներու զոհ: Եթէ ունեցած ըլլային Գայլ Վահանի կամ Դաւիթ Բէկի նման առաջնորդ մը, հաւանաբար կարենային զինուած Զէյթունի նման, կայսերական բանակներու ալ դիմադրել, դեռ երկար ատեն: Ապտիկ Համիտի նախազգացումը այդ էր. հազիւ հոտը առած յեղափոխական խմորումներու, յաջողեցաւ արմատախիլ ընել, մեր նորածին շարժումներու անփորձութեան եւ խակութեան հետեւանքով . . . որոնք ամենատարրական գաղտնապահութենէ զուրկ՝ մամուլի եւ հրապարակային յայտարարութիւններով, իրենց «յեղափոխական գործունէութիւններու» մասին, բացայայտ արտայայտութիւններ կ'ունենային:

Նայեցէք թէ ինչպէ՞ս կ'աւարտի յանուն Ազգային ժողովի, գաւառական հարստահարութեանց մասին գրուած Առաջին Տեղեկագիրը.

«Կամ մեր ազգայինները շարունակ հարստահարող Քըրդաց ձեռքէն զէնքն առնուի, կամ իրենց կեանքը, պատիւր եւ ինչքը հարստահարողներու դէմ ինքզինքնին պատպանելու վիճակի մէջ դրուին: Յուսալի է թէ բարեինսամ կառավարութիւնդ այնպիսի վերջին տնօրէնութիւն մը ձեռք կ'առնուի, կայսերական բանակին քաջութիւնը անմիջապէս Քըրդաց դէմ բանեցնելով եւ հարստահարեալ գաւառաց մէջ զօրաւոր ոստիկանութիւն մը հաստատելով, ինչպէս որ Ռումէլիի մէջ սովորութիւն եղած է, մեր ազգայիններն ոստիկանութեան մեծ ու պզտիկ պաշտօններու մէջ ընդունելով...»:

«Ինչպէս հարազատ որդի մը իր վիշտերը կը յայտնէ իր հօրը եւ օգնութիւն ու դարման կը խնդրէ, նոյնպէս եւ մենք մեր ազգին ցաւերը մեր առատագութ Սուլթանին բարձր եւ հայրական կառավարութեանը ներկայացնելով, անմիջական եւ ազդու դարմաններ կը խնդրեմք: Բնական է որ մեծ ցաւերը մեծ դարմանըներու կը կարօտին»:

ԿՆԻՔ
ՊԱՏՐԻԱՐք Կ. ՊՈԼՍՈՅ
ՄԿՐՏԻՉ ԱՐՔ. ԽՐԻՄԵԱՆ

Յանուն Ազգային ժողովի, 1872 Ապրիլ 11ին առ Բ. Դուռն ներկայացուած Առաջին Տեղեկագիրը գաւառական հարստահարութիւններու մասին, ինչպէս կը յայտնուի «ակնկալեալ արդիւնքը չէ արտադրած» ուստի, կրկին Խրիմեան Հայրեկի ստորագրութեամբ, որպէս Պատրիարք Կ. Պոլսոյ, 1873 Յունուար 18 թուակիր երկրորդ տեղեկագիր մը կ'ուղարկուի, յատուկէն 23 դիմաւոր հարստահարութեանց դէպքեր նկարագրելով, վերջին յուսահատ ճիգ մը, անգէն, անիշխան ազգի մը, որ դադրած էր պետութիւն ըլլալէ, եւ իր հարազատ հողերուն վրայ, ենթակայ ամէն տեսակ անըմբոնելի անիրաւութիւններու եւ խժդուժութիւններու:

Հետաքրքրական է որ այս փաստաթուղթին տակը, Պատրիարքին կնիքէն անմիջապէս ետք աւելցուած է անպատասխանի մնաց «Ի բաց թողլով համանման խնդրոց վրայ առ գաւառաց կուսակալս ուղղեալ բաւական թուով գրութիւններն, որք քանի մասնաւորութիւններէ զատ, մեծագոյն մասամբ դարձեալ ապարդիւն մնացած են»:

Բանաստեղծները, յանուն զգացումներու, յաճախ անցեալը կ'անուշցնեն, այն պատրանքը ստեղծելով որ ներկայէն լաւ էր... «Մենք խաղաղ էինք մեր լեռների պէս...». չեմ գիտեր թէ ե՞րբ «խաղաղ» եղած է այս բազմաչարչար ժողովուրդը Արաբ-ներո՞ւ, Բիւզանդացիներո՞ւ, Սելջուկներո՞ւ, Թաթարներո՞ւ, Օսմանցիներո՞ւ թէ Ստալինի՞ լուծին տակ... 20րդ դարը մտանք տասանորդուած Մեծ Եղեռնով, Սովետին գիրկը նետուեցանք, Աթաթիւրքի կոտորածներէն ազատելու համար... եւ ճաշակեցինք մտաւորականներու գնդակահարութիւններ, աքսոր գէպի անձայրածիր տափաստանները Սիաթերիոյ, 370.000 երիտասարդ զինուորագրեալներու սպանդ, կարմիր բանակի շարքերուն մէջ, զոհերը «Հայրենական մեծ պատերազմին»... Եղեռնէն՝ մասմբ մը փրկուած Պոլիսը, ունեցաւ իր վարլըգ Վերիկէսրէն» հարստութեան տուրքը եւ սեպտեմբերեան օրերը յիսուանական թուականներուն, Բաքուն ու Սումգայիթը նոր ժամանակներու... Շրջափակում եւ երկրաշարժ... «Սենք խաղաղ էինք»...:

Թերեւս խաղաղ ենք՝ միայն Արեւմտեան եւ Այերիկեան ափերուն վրայ, ուր կ'ապրինք մարդկային արժանապատուութեամբ, ազգային զգացումներու ազատ մշակումով, քիչ թէ շատ մեր ինքնութիւնը յարգող կառավարութիւններու հովանաւորութիւնը վայելելով, ուր սակայն եթէ պակսի համազգային առումով գիտակից ողջամիտ քաղաքականութիւն մը Սփիւրքի եւ Հայաստանի ներդաշնակ գործակցութեամբ, քիչ ատենէն, 70 առ հարիւր իսառն ամուսնութիւններով, կրնանք դառնալ միայն պատմական հետաքրքրութիւն մը, հնախուզութեան առարկայ...:

Վերադառնանք մեր փաստաթուղթին, պիտի ջանամ համառու ներկայացնել յիշատակուած 23 պարագաներն ալ, որոնք ինքնին կը խօսին, առանց մեկնաբանութեան:

1) - Հալէպի հեռագրատան պաշտօնեայ Ասատուր անուն հայագգին հեռագրատան մէջ կը սպաննուի... հեռագրատան տեսուչը չափուշ Հաճի Ահմէտ անուն խլամը կը յանձնէ կառավարութեան, ըսելով թէ այս է մարդասպանը: Տեղական կառավարութիւնը յիշեալ Ահմէտն առանց հարցաքննութեան ենթարկելու «փենթ է» ըսելով հիւանդանոց կ'ուղարկէ...»:

2) - Սղերդի՝ Սասուն աւանի քիւրտ պէյերը, արքունի տուրքերը կը հաւաքեն Հայերէն, բայց չեն հատուցաներ գանձին. կառավարութիւնը զինուոր կը հանէ վրանին եւ ստակները կը ստանայ. զինուորաց եւ ձիերուն բոլոր ուտեստը ժողովուրդէն

կ'առնուի բռնութեամբ։ Զինուորները կը մեկնին եւ քիւրտ պէյերը կը սկսին միանգամ տրուած ստակը Հայ ժողովուրդէն վերստին հաւաքել...։

3) - Մշոյ հարստահարիչ քրտերէն ֆարիզ եւ եղբայրն ասկէ առաջ կառավարութեան որոշմամբ Գասթամունի կ'աքսորուին. յետոյ ազատութիւն գտնելով Մուշ կը վերադառնան եւ վրէժինդութեան կը սկսին աւելի եւս հարստահարել զՀայերը...։

4) - Տիգրանակերտի Սաթը գիւղի բոլոր արտերը Միւնթէհա անուն իսլամ կին մը իւրացուցած է բոլորովին։ Որով Հայ գիւղացիները պարտաւորեալ են իրենց աշխատութեան արդինքէն բաժին հանել նոյն կնոջ ։։։ տեղական կառավարութիւնը միշտ իսլամ կնոջ նպաստաւոր եղած է եւ դատապարտած Հայերը...։

5) - Կարնոյ կուսակալութեան տակ Մուշ գաւառի Մօրնինկ գիւղի Հայերը, օրինաւորապէս տէր ըլլալով իրենց գիւղի հողերուն, սուսո վկայութիւններով կը ստիպուին յանձնել զանոնք Մշոյ միւֆթի Հիւսէին էֆէնտիին. ամէն բողոք ապարդիւն կ'անցնի. իշխանութիւնները իրաւունք կու տան Միւֆթիին...։

6) - Մշոյ Բոնաշէն, Խութ եւ Սասուն եւ Շատախ անուն գիւղօրէից քիւրտ հարստահարչաց համար թագրիր մատուցուած է 1872 Յունիս 17 թուականաւ ։։։ արդիւնք մը չէ ունեցած...։

7) - Խարբերդ գաւառի ներքեւ Զարսանճագի բոլոր գիւղօրէից ամբողջ տները, խանութները, պարտէզները, այգիներն ու արտերը մերն է կ'ըսեն իսհագ Պէյ եւ ուրիշ մէկ քանի իսլամ աղաներ եւ կը բռնադատեն գիւղացի Հայերն որ ։։։ վարձք վճարեն, սերմն իրենցմէ առնուն եւ բերքին կէսն իրենց հատուցանեն ։։։ Պատրիարքարանէն գացած բոլոր բողոքները ապարդիւն մնացած են...։

8) - Խարբերդու Մատէն քաղաքի ճանապարհաց շինութեան մէջ, շինութեանց պաշտօնեաները ժողովուրդը տարապարհակ կը վարեն եւ գործաւորաց օրականը չեն վճարեր։ Թագրիր գրուած 1872 Օգոստոս 5ին...։

9) - Տիգրանակերտի Միվկրէկ աւանի Հայերը կը գանգատին թէ զինուորական տուրքին զեղջն ի գործ չի դրուիր եւ մեռնող եւ անյայտ եղող անձանց զինուորական տուրքը մնացողներէն կը

պահանջուրի եւ թէ տեղական կառավարութեան պաշտօնեայք կալուածոց արժէքէն խիստ բարձր գիներ որոշելով ըստ այնմ կալուածական տուրք կը պահանջեն եւ այլն...:

10) - Կարնոյ կուսակալութեան տակ Բաբերդ աւանի Ռումէլի գիւղացի Սուքիասեան Մարթա անուն 14 տարեկան կոյս աղջիկ մը, 1872 Մայիս 13ին Ալիի որդի Սէֆէր անուն իսլամէ մը կ'առեւանգուի.. իսլամացած հօճաներն ու մոլեռանդներն կը պոռան թէ աղջիկն արդէն իսլամութիւնն ընդունած է եւ թէ քրիստոնէութեան վերադառնայ զինքը գլխատել հարկ կ'ըլլայ ըստ շէրիի... հայ աղջիկը չկարենալով Սէֆէրին հետ կենակցիլ, ամէն վտանգ աչք կ'առնու եւ գիշերանց խոյս տալով իր մօրը տունը կ'ապաստանի: Իլէմաներն ու հօճաները վրէժ լուծել կ'ուզեն Հայերէն, մունետիկ կանչելով բոլոր իսլամները մէտրէսէները կը հաւաքեն եւ իսլամութիւն ընդունող աղջիկը Հայերը փախցուցեր են ըսելով հասարակութիւն կը գրգռեն: Մէկերկու հազար իսլամներ սուսերօք եւ բրօք Հայոց տներուն, իսանութներուն վրայ կը յարձակին, աւարառութիւն կ'ընեն, 30 Հայ կը վիրաւորեն եւ Հայերն ահ ու դոզի մէջ կը թողուն ... սոյն խնդրոյն վրայ երիցս թագրիր գրուած է ... պատասխան չկայ:

11) - Սեբաստիոյ Գանզալի Եար-Հիսար գիւղին Հայոց հերկած արտերուն մէջ, անկանու Միւտիր Ապտիկ Բահման աղան Զէրքէզներ բնակեցուցած է...:

12) - Վանայ Նարեկայ Վանուց ջաղացքը կը կոխեն քիւրտք, մէջի եղածը կը կողոպտեն եւ ջաղացպանը կը սպաննեն...:

13) - Էսկիշէհիրի մէջ քրիստոնէից նոր կալուած ստանալու, անոնց մէջ բնակելու եւ եկեղեցի շինելու արգելք կ'ըլլան տեղւոյն մահմետանք...:

14) - «Արտաքին գործոց պաշտօնեայ վսեմապատիւ Խալիլ Շէրիֆ փաշայէն ծանուցագիր մը եկած է. որով Երզնկայի եւ Քղիկ կողմերն եղած հարատահարութեանց անհիմն ըլլալն եւ նոյն տեղեաց Հայ առաջնորդներուն գրգռութեամբն այդ մասին գանգատներ երեւան եկած լինելն եւ Պատրիարքարանին ալ անոնց ձայնակցիլը դառնութեամբ կը յայտնէր»: (Հարազատ կրկնութիւն գառնուկի եւ քայլի պատմութեան): Ս. Պատրիարք Հայրը հետեւեալ բողոքագիրը մատուցած է Բարձրապատիւ Եպարքոսին:

- «... Հարկ չէ բացատրել որ շնորհիւ Օգոստափառ Կայսեր Հայոց Պատրիարքարանը բարեխնամ կառավարութեան մէկ պաշտօնատեղին է, եւ ես ազգիս ընտրութեամբն ու Վեհափառ Սուլթանին իրատէովն հաստատուած եմ պատրիարքական պաշտօնին մէջ, եւ Տէրութեան եւ ազգիս մէջ միջնորդ լինելով ինչպէս որ Տէրութեան իսկական շահերուն համար աշխատիլ պարտաւորութիւնս է, նոյնապէս ալ ազգիս հաւատարմութեան եւ ծառայութեան համար միջնորդ եւ երաշխաւոր եմ»:

«Հայոց Ազգին Պատրիարքութիւնն իւր այս մեծ եւ նուիրական պարտաւորութեան համար, բարեխնամ կառավարութեան հայրական շնորհացն արժանացած է եւ կայսերական կառավարութեան համակրութիւնը գրաւած, զորս կը հաստատեն Պատրիարքարանիս մէջ գտնուած եւ մեզ պատիւ համարուած Բ. Դրան գրութիւններն»:

«Մեր Օգոստափառ Սուլթանն, որոյ Տէր Աստուած երկար կեանք շնորհէ, կը փափաքի, որ առ հասարակ իւր հպատակները կենաց, պատուոյ եւ ընչից ապահովութիւն ունենան եւ հաւասարապէս իւր կայսերական շնորհքն ու խնամքը վայելեն: Իսկ երբ արդարութեանց եւ հաւասարութեան սկզբանց հակառակ հարստահարութիւնք տեղի գտնեն, իմ խեղճ ժողովուրդս, որոյ Հովիւն եմ, նախ իւր գաւառին Առաջնորդին կը դիմէ, ցաւերը կը յայտնէ: Եւ երբ Առաջնորդին միջոցաւ իւր ցաւոց դարման չգտներ, աղաղակելով եւ թախանձելով Պատրիարքարան կը դիմէ: Պատրիարքարանս ալ յետ քննելոյ եւ ստուգելոյ Բ. Դրան կը դիմէ, շնորհք եւ գիտութիւն կը խնդրէ:»

«Արդ Քղիի եւ Երգնկայի կողմերը բնակող մեր ժողովուրդը քիւրտ պէյերէ եւ անոնց արբանեակներէն հարստահարուելուն պատճառաւ քանի տարիներէ ի վեր թէ ուղղակի եւ թէ Պատրիարքարանիս միջոցաւ քանիցս Բ. Դրան դիմած են եւ Բ. Դուռն ալ շարունակ հրամանագրեր զրկած է, սակայն ըստ որում հարստահարիչք ազդեցութեան տէր մարդիկ են եւ գանգատներն շատ ալ կառավարութեան պաշտօնէից վրայ կը ծանրանան, փափաքած արդիւնքը տեսնուած չէ...»:

«... Կը խնդրեմք որ շնորհ ընէք ասոր քննութեան համար Բ. Դուռն յատկապէս խառն մասնաժողով մը կազմել»:

Պատրիարք Կ. Պոլսոյ
ՄԿՐՏԻՉ ԱՐԲ. ԽՐԻՄԵԱՆ

1873 Յունուար 18
(անպատասխանի մնացած)

15) - Ղուզուլջանի բռնաւոր վերոյիշեալ Շահ Հիւսէյնի համար հետեւեալ թագրիրն եղած է.

«... Կարնոյ կուսակալութեան տակ Երգնկա գաւառի Ղուզուլջանի գայմագամ Շահ Հիւսէյին Պէյի բռնաւորական արարք-ներուն պատճառաւ ճնշեալ եւ հարստահարեալ աղքատ ժողովուրդը քանի տարիներէ ի վեր թէ Պատրիարքարանիս միջոցաւ եւ թէ ուղղակի Բ. Դուռն դիմելով գթութիւն հայցած եւ յիշեալ Գայմագամի պաշտօնանկութիւնն ու հեռացուիլն խնդրած էր...»:

Յետ յիշելու թէ հինգ հրամանագիր ելած է գայմագամը պաշտօնանկ ընելու համար, ան տակաւին «պաշտօնին վրան կը մնայ եւ վրիժառու ոգլով առաւել եւս կը չարչարէ իրմէ գանգատող հարստահարեալները...»:

«... Եւ ըստ որում արդարութիւնն ու գթութիւնը կը պահանջեն որ փափաքուած ապահովութիւնն ու անդորրութիւնն հաստատելու եւ տեսական ընելու համար ... Շահ Հիւսէյին Պէյին անմիջապէս իւր պաշտօնէն հանուի եւ հեռացուի եւ հաւատարիմ Հայ ժողովուրդն անոր հարստահարիչ եւ կեղեքիչ ճիրաններէն աղատելով ապահովութիւն եւ անդորրութիւն վայելէ, իրաց վիճակը Զեր Բարձրութեան յայտնելով առ այն գթութիւն եւ շնորհք կը խնդրեմք»:

Պատրիարք Կ. Պոլսոյ
ՄԿՐՏԻՉ Ա.Ր.Ք. ԽՐԻՄԵԱՆ

1873 Յունիս 14

(Կնիք)

Ազգային վարչութեան քաղաքական ժողով

(Կնիք)

Ապա կը մէջբերուին վերոյիշեալ եպարքոսական հինգ հրամանագրերն ալ (որ ես զանց կ'ընեմ) ստորագրուած Ալի, Մահմուտ Նէտիմ, Միտհար, Մէհմմէտ Ռիշտի եւ Հիւսէյին Ավնի, ճակատագրական յուսահատութեամբ մը աւելցնելով «սոյն հրամագրաց վրայ յիշեալ Հիւսէյին Պէյը ցարդ Ղուզուլջանի գայմագամութեան պաշտօնը կը վարէ»:

Վայրեկեան մը կը մտածես թէ ի՞նչպէս մեր ժողովուրդը կրցեր է այս պայմաններու տակ ապրիլ, երկար տարիներ, անսահման համբերութեամբ, նուաստացած, գրեթէ ոչնչացած որպէս ազգ, որպէս մշակոյթ, որպէս մարդ, Վարդանանց հազարամեայ օրինակը մոռցած, Սարդարապատի խենթութիւնը չէ

կանխած գոնէ կէս դարով, լալով, ողբալով գութ հայցողի դիրքի մէջ գտնուած է միշտ, մինչեւ որ իր ամբողջական բնաջնջումը իրագործեն այդ հողերուն վրայ:

Կ'ենթաղրեմ որ Կիլիկիոյ թագաւորութեան փլուզումը, վանքերու, մշակութային կեղրոններու փակումը, եւ ժողովուրդին օրէ օր իմացական անկումը, անդրագիտութիւնը եւ քրիստոնէական բարդոյթը՝ իսլամ տիրապետող աշխարհի մը մէջ, զինք վերածած են անողնաշար, անդէմ զանգուածի մը, միշտ կրաւորական դիրքերու վրայ: Խառնուած է իրենց անգոյն զանգուածներուն կամ կրած է միայն առանց փոխադարձելու, կամ բռնած կամաւոր աքսորի ճամբան ... բացառութիւն (չընչին) կը կազմեն մի քանի կղզիացած դէպքեր՝ Շապին Գարահիսարի, Վանի, Ուրֆայի եւ Կիլիկիոյ մէջ՝ Այնթապի, Մարաշի, Հաճընի եւ Սուսա Լերան դիմադրութիւնները:

Միիթար Վրդ. Սեբաստացին, մեծագոյն արժանիքն ունեցաւ, Հոգեւոր-իմացական մշակոյթը փրկելու, այդ խաւար դարերու մէջ, բայց չունեցաւ իր համազօրը զինուրական մարզին մէջ, հայութեան մարտական պատիւը ոտքի կանգնելու, որ այս-քան անիրաւութիւններէն՝ պէտք էր ծնունդ առած ըլլալ ...:

Նոյն տարին գահընկէց եղած Մուրատ Ե.ին յաջորդած էր Ապտիւլ Համիտ արիւնարբու սուլթանը եւ Պոլսոյ պատրիարքական Աթոռին կը բարձրանար ներսէ Վարժապետեան, յաջորդելով Նորիմեան Հայրիկին, որ ստիպուեցաւ հրաժարիլ:

Թիւ 16էն մինչեւ 36 հարստահարութեանց տեղեկագիրը ստորագրած են ներսէ Արք. Պատրիարք Կ. Պոլսոյ, Ազգային Վարչութեան Կրօնական ժողովը եւ Ազգային Վարչութեան Քաղաքական ժողով, հուսկ 37 եւ 38 թիւերը կը կրեն 7 ստորագրութիւններ, երեք եկեղեցական (Մատթէոս Եպիսկոպոս Իզմիրեան, Կարապետ Եպիսկոպոս Սերոբեան, Յովհաննէս Քահանայ Մկրեան) եւ չորս աշխարհական (Մէրեէմ Գուլի, Տ. Փէշտիմալնեան, Ե. Իւթիւննեան եւ Ս. Փափազեանց):

Գաւառական հարստահարութեանց մասին միակ ամբողջական տեղեկագիրը որ ինծի յայտնի է, այս մէկն է որ լոյս տեսած է Պոլիս, Արամեան տպարանէն, 1876ին, եւ կը կրէ «պաշտօնական հրատարակութիւն» ազգային պատրիարքաթիւ տիտղոսը: Այնուհետեւ եղած են բազմաթիւ տեղեկագիրներ, համարատութեան ճեւով, դպրոցներու, վանքերու, եկեղեցիներու վերաբերեալ, որոնք նոյնական անզնահատելի հարուստ տեղեկութիւններ կը պարունակեն, որոնց մասին կ'արժէ անտարակոյս օր մը մանրամասնօրէն անդրադառնալ, բայց առ այժմ իմ ծրագիրէս դուրս կը մնան:

Անցնիմ ուրեմն հարստահարութեանց բաժինի 16րդ թիւին:

16) - Վանայ Հոգւոց վանուց կողոպուելուն վրայ թագրիր մատուցեալ է եւ անպատասխան մնացած:

17) - Մերաստիոյ մէջ Պապիկ անուն Հայ մը մահմետական կրօնքը կ'ընդունի եւ իւր աղջիկը Հետը կը տանի որ իր կարգին կը փախչի եւ Հայոց Վանքը կ'ապատանի. Իսլամք վանքը կը կոխեն եւ աղջիկը բռնի կը յափշտակեն:

18) - Մշոյ Մօտկան աւանի գիւղօրէից Հայ բնակչաց Քրտերէն կերած հարստահարութեանց մասին թագրիր գրուած է ի միասին մատուցանելով Քրտոց մէկ տարուան մէջ Հայերէն ըրած յափշտակութեանց ցուցակը: Արձանագրութիւնք որեւէ արդիւնք ցոյց չեն տար:

Վերոյիշեալ ցուցակը, որպէս ծանօթութիւն, տեղ գրաւած է տեղեկագրին մէջ եւ յստակօրէն ցոյց կու տայ թէ ինչպիսի կազմակերպուած աւազակներու թիրախ դարձած էին խեղճ Հայ գիւղերը: Մանօթութեան մէջ 17 գիւղի անուն միայն տրուած է. զանց կ'ընեմ անունները եւ կու տամ միայն գողօններու համագումարը:

Գողուած ոչխար (մէկ տարուան մէջ) 799 հատ. կարմիր կտաւ թօփ 261. դրամ 53.850, Հագուստ 121 կտոր, արմտիք եւ ուստեստ 1972 պաթման....:

19) - Պիթիսի Քէսան Տէրէի Մէհմէտ Պէյ իր 12 զաւակներով եւ ազգականներով նոյն տեղերու 32 գիւղօրէից վրայ ամէն տեսակ հարստահարութիւն կը գործէ: Ժողովրդեան բողոքը տեղական կառավարութեան անլսելի մնացած է:

20) - Տիգրանակերտի Սպահերտ աւանի գիւղերն հարստահարող Քրտաց գլխաւորներով Ապտի Պէյը Միւտիրութեան պաշտօն վարելով, իր արբանեակ եւ ազգականներէն Մահմուտի, Շէրիֆի, Խուրշիտի եւ այլոց միջոցաւ ժողովուրդը կը կեղեքէ. արտ, հող, անսասուն կը յափշտակէ: Ասոնցմէ զատ Հուսապ գիւղի գերեզմանատան մէջ գտնուող Հայոց Եկեղեցին կը գրաւէ, կը քանդէ եւ իրեն բնակութեան տուն շինել կու տայ: Հարստահարեալք աղքատ եւ անպաշտպան ըլլալով տեղական կառավարութեան գիւղերու.... չեն համարձակիր....

21) - Մշոյ Աղքիւրին վանքէն կէս ժամ հեռու Մահպուպանկ գիւղը բնակող Մասունցի Քրտերն, յիշեալ վանքը կ'երթան,

կ'ուտեն, կը խմեն եւ ամէն տարի իբր տուրք վանքէն 400 դուրուց, 4 կով, 20 ռշաբր, 4 պաթման ծխախոտ, 4 պաթման իւղ եւ 5 գրիւ ցորեան կ'առնուն բռնի: Եթէ վանքը զանոնք չհատուցանէ, Միաբանութիւնն ու Հայրերը մեծ վտանգի կ'ենթարկուին: Թագրիր գրուած է 1874 Ապրիլ 25ին:

22) - Վանայ Շատախ գաւառի գիւղօրէից արտերուն նկատմամբ, Աղթամարայ կաթողիկոսական տեղապահ Յակոբ Արքեպիսկոպոսի եւ Վանայ Պատրիարքական Փոխանորդ՝ Աղուանեան Գրիգորիս Վարդապետ գրութիւնք, կը յայտնեն թէ... Քուրտ Պէյերը Թանզիմաթիւ հաստատութենէն առաջ իրենց վարած բռնական իշխանութիւնը վերստին ձեռք առած են, չարչարելով հարստահարելով զշայերն որ ըստ առաջնոյն տուրք վճարեն իրենց: Եկեղեցիներ քանդած են, պղծութիւններ ըրած են, արմտեաց դէզեր այրած են: Շատախուռ բնակիչներէն Մ. Մանուկ եւ Սարգիս եւ Աղիկ Գուլի եւ Մուսկավայ գիւղացի Կարապետ եւ Ճիճանցի Աբրահամ եւ Աղբուզ գիւղացի Մուրատ անուն Հայերն եւ զուրիշներ սպաննած են: Շատախուռ գիւղերէն Խալիֆօ, Շեղճանց, Մարցեղ, Փանկոն, Պարագոնտ եւ Ճիճան անուն վեց գիւղօրէից բնակիչները վանելով նոյն տեղուանքն ամբողջովին իւրացուցած են. ինչպէս եւ միւս երկոտասան գիւղօրէից արտերն իրենց վերագրելով՝ Համոց սեփականութեան իւրաւունքը կը ժիստեն: ... Թագրիր գրուած է 1874 Օգոստոս 9ին: Անպատասխանի մնացած է:

1874 Դեկտեմբեր 23 թուականաւ Վանայ Առաջնորդական Փոխանորդ՝ Թագէսո Վարդապետէն եկած գրութիւնն ալ կը յայտնէ թէ... Քուրտ Պէյերը կատղեր զայրացեր են եւ Հայերը սեփականութեան իւրաւունքէ ձեռնթափ ընելու նպատակաւ ասոնց գիւղերու վրայ յարձակեր են, տասնի չափ գիւղերու ոչխարաց գոմեր, խոտի գէզերն այրեր եւ այլ բազում վնաս տուեր եւ սպառնալիք ըրեր են...

Յիշեալ Առաջնորդական Փոխանորդը, 1875 Փետրուար 26 թուականաւ, կը գրէ թէ Վանայ Վասեմափայլ Կառավարիչը շատ հոգ եւ խնամք կը տանի Համոց իւրաւանց պաշտպանութեան, բայց Քրտերն նենգութիւն խորհելէ եւ Հայերը սեփականութեան իւրաւունքէ զրկելու համար միջոցներ մտածելէ ետ չեն կեցած:

23) - Հայ Հողագործաց Հայաստանի մէջ հողատէր խնդրոյն վրայ հետեւեալ թագրիրը մատուցուած է:

Թերեւս Պոլսոյ Պատրիարքը ամենայն միամտութեամբ տուած է իր դիմումնագրին տիտղոսը, որ ինքնիր մէջ, ամբողջ

ողբերգութիւն մը կը պարունակէ: Կրնա՞ք երեւակայել վայր-կեան մը որ խոալացի հողագործաց իտալիոյ մէջ հողատէր ըլ-լալու համար, Պազլ դիմում կատարէ նոր Զելանտայի կառավա-րութեա՞ն ... Տեսնենք թէ ի՞նչ կ'ըսէ այս դիմումնագիրը:

«Օսմանեան Մեծազօր Տէրութեան հովանոյն ներքեւ գըտ-նուող Հայ ազգին մեծագոյն մասն Ասիական Թուրքիստանի մէջ կը բնակի եւ մեծաւ մասամբ հողագործութեամբ կը զբաղի: Սա-կայն ասոնց բազում աշխատութեամբ եւ նեղութեամբ մշակած եւ բեղնաւորած արտերը ՔՈՒԻՐՑ Պէյերը եւ իսլամ Աղաներ իրենց 0ՃԱԳԼՁԴ ըրած եւ իւրացուցած են, որք կը ջանան զրկել մեր ազգայիններն իրենց բացարձակ իրաւունքէն. գիւղացի ժողո-վըրդեան քրտամբ արտազլեալ բերքն, որ հազիւ ասոնց ընտան-եաց ապրուստին կը բաւէ, կը կիսեն եւ բռնի կը յափշտակեն: Հողագործը չկրնալով տալ ասոնց ուղածն, ամէն հարստահարու-թիւն կը կրէ, անտանելի թշուառութեան կ'ենթարկուի եւ ան-կարող կը դառնայ իւր օրապահիկը ճարելու եւ արքունի տուրքը վճարելու, հուսկ ուրեմն կը ստիպուի ընտանիքը թողով, արտը ձգել եւ Պոլիս կամ ուրիշ տեղեր տարիներով դեգերիլ եւ այնու ներկայն եւ ապագայն բոլորովին վտանգել...

Ապա կը յիշեցնէ թէ ԹԱՆՃԻՄԱԹէն առաջ, Քուրտ պէյերն ու աղաները, գերի դարձուցած էին Հայ գիւղացին, բայց Թան-զիմաթէն վերջ, կացութիւնը բոլորովին չէ փոխուած եւ նոյն Քուրտ պէյերն ու աղաները, յաճախ տեղական կառավարութեան մեղսակցութեամբ, կրկին կը կեղեքեն, կը յափշտակեն եւ իր ունեցածներէն կը մերկացնեն Հայ գիւղացին, եւ թէ Պատրիար-քարանիս եւ գաւառի Առաջնորդներու բոլոր դիմումներն ու բո-ղոքները, կը մնան ապարդիւն:::

«Եւ որովհետեւ Տէրութեան փառքը կը պահանջէ որ այս զեղծումը չնջուի... եթէ Բ. Դուռն խառն մասնաժողով մը կազ-մէ եւ ... Ասիա դրկելու չնորհ ընէ, անուրանալի է որ աղքատ ժողովուրդը Պէյերու եւ Աղաներու գերութեան կապէն կ'ազա-տի, անդորր ու խաղաղ կեանք կը վարէ եւ հողագործութիւնը բաղձացեալ աստիճանին համելով, արքուն գանձուն եւ ժո-ղովրդեան, մեծապէս օգտակար կը դառնայ: 1874 Օդուսոս 24:

Ազգային Վարչութեան
Քաղաքական Ժողով
(Կնիք)

ՆԵՐՍԿԱ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ
ՊԱՏՐԻԱՐՔ Կ. ՊՈԼՍՈՅ
(Կնիք)

Հրաշքի պէս բան մը պատահած պէտք է ըլլայ, քանի որ 1874 Հոկտեմբեր 9 թուակիր՝ պատասխան մը կը ստանայ Պատրիարքարքարանը, ստորագրուած ոմն ՍՍ. Ռիֆի՝ արտաքին գործոց պաշտօնեայէ մը, ուր կ'ըսուկի թէ «անձերն ու տեղերը ցոյց չտրուած, ընդհանուր առմամբ տեղի գոտած, գանգատանաց մասին քննութիւն ընելու եւ միջոց խորհելու համար, յատուկ մասնաժողով կազմելն անպատշաճ կը դատէ» ... ուստի կը թելագրուի որ Պատրիարքարանը, ճշտէ տեղերն ու անձերը եւ կատարէ պարտուածանը...:

Ներսէս Պատրիարքին պատասխանը, կը կրէ 1875 Յունուար 3 թուականը, ուր յետ սահմոկեցուցիչ ճշգրտութեամբ, մանրամասն անուններով եւ տեղանուններով տալու, գիւղերուն եւ անոնց կեղեքիչներու ցանկը, կը թախանցէ եւ «կ'աղաչեմք որ սոյն խնդրոյն համար, խառն մասնաժողով մը կազմուի եւ Ասիա դրկուի»:

Ի սէր Հայ պատմական գիւղերու անուններուն, հոս կ'ուզեմ յիշել այդ ցանկին մէջ բերուած գիւղերուն անունները միայն, զանց ընելով բռնագրաւող քիւրտ պէյերու, աղաներու եւ անոնց արբանեակներունը՝ որոնք մանրամասնօրէն յիշատակուած են, բայց ոչինչ կ'աւելցնեն մեր պարագային:

ԿԱՐՆՈՅ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Վան գաւառի գիւղեր, որոնց հողերը քիւրտ պէյերն ու աղաները իւրացուցած են.- Աստուածածին, Ճանիկ, Տէրէպէկ, Գալածօխ, Կէպէկիկ, Լիմ, Հաշպիշատ, Քարգալան, Ալուր, Այանս, Կտուց Անապատ, Չօպան Օղուր, Ֆարուզ, Անդղ, Արտամէտ, Պըլթենց, Հարճ, Կիմ, Հարէմէր, Հանգչտանց, Աստուածաշէն, Գուրուպաշ, Ս. Խաչ Վանք, Նորշէն, Սուսերաթ, Աթգուչալ, Պաշ-Գալէ, Հէրէսան, Պազ, Հասպուտան:

Վանայ Խօշապ աւանի գիւղերը

Միրագօ, Զէնիս, Խաչ, Գաս, Կեանկվար:

Վանայ Նորտուզ աւան

Բիրպէտէ լաթ, Գօղմէսի, Էքպի, Շամօնիս, Ալգան, Աղսին, Արագ:

Վանայ Պէրկէր աւան

Ասղավ, Պէրկէր, Ս. Թաղէսոս:

Վանայ Էրտիշ աւան

Սօսկան, Մանավանք, Պայի, Մաճառ, Հայտէրան, Աղի, Ագրան, Փիր-էօմէր, Գրագոմ, Գըզըլ-Քիլիսէ, Քիւչիւք, Պար-կիր, Խան Վարդան, Զրագլը, Հայտարան:

Վանայ Գոտոլ աւան

Գոտոլ, Կիրլէվօկ, Ախոռիկ, Շէրէնճան, Ճըճըլիկ, Շէրախ:

Վանայ Շատախ աւան

Խարանապագան, Խօմար, Կաճիթ, Կիրվան, Հինանս, Ճի-թուկ, Տիջասպար, Սօզանց Պօլօս, Հաղկանս, Զիլանս, Սէվրէք, Պաղկ, Էիրէշ, Պապօնչ Մէզզոււա, էրիքում, Շահրուր, Քչօա-րիչ, Հարհարիչ, Վերին Տարօնց, Վարի Տարօնց, Դարա Տէ-րէ, Գօր, Շիրազ, Վախրօֆ, Հագրօղ, Հարէմշատ, Մաղկեայ Վանք, Զախ, Մուսկեավէն, Հոգիս, Լորանտաշտ, Մարսսէխ, Շէյտան:

Վանայ Մոկս աւան

Սօրս, Գոմեր, Կիտրիզ, Միր, Սոպ, Սաքսի, Պէրտէնուտ, Նազլեվան, Արվանս, Միրականց, Միպկանս, Հաղին, Հիւսի-սաբլուր, Փէտատեղ, Ասխէնչա, Լիւլէնս, Լայթանս, Հարրիզ, Ամենափրկիչ, Ատիճանս, Նորատանս, Մոկս, Լիճան, Փշա-վանք, Միլլանց, Գինեկանց, Բաթ, Պուլենց, Վանկիկ, Սէպքան, Ս. Կարապետ, Գօճոգի, Կիճա, Ս. Մանուկ Վանք, Տինիս, Հա-թանս, Ազրակ, Տրամազ, Հողմաղաց, Մազնի, Կօմանս, Քար-քճանս, Քըրտոս, Լորանդ, Կեավէ, Նանինս Վանք, Միրան (սոյն աւանի քուրտ պէյեր գիւղացի Հայերն իրենց մէջ իբրեւ գերի կը վաճառեն):

Վանայ Կարկառ աւան

Կիճ, Միճկանս, Մելիք, Խիրօբանս, Տափ, Զախօխ:

Վանայ Կալվաշ աւան

Տէվէ-Պօյնու, Ս. Յարութիւն Վանք, Ս. Թոմաս Վանք, Ինզակ, Շատիան, Հաղօն Պետականց, Վերին Մարա Տուտէր:

Վանայ Ոստան աւան

Ագ-Մանասար, Ս. Նշան Վանք, Հայլո Վանք, Պէլէնս, Հա-րիրէն, Զարիգանձ, Պողանիս:

Մշոյ գաւառ

Գարսօ, Ս. Յովհաննէս Վանք, Մօրնինկ:

Երգնկա գաւառի Քղի աւան

Ալթուն Հիւսէյին, Շէն, Գօզատ, Պրաստիկ, Ցաղթող, Թէքիյէ, Կեալպիրիկ, Էգրէկ:

Մշոյ Պիթլիս աւան

Պօր, Կամախ, Քէմանճար, Կեավակ, Հօր, Նեստօս, Ղարպ, Սէմպուկ, Սուրո Վանք:

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Սաթը, Սղերդ, Խիզան, Սպահերտ, Պուրուշ, Ճանօվան, Սօքար, Վերին Կոտէնս, Վարի Կոտէնս Ներբան, Պաղունէր, Իրուն, Պաղէնս, Պազօնս, Ս. Աստուածածին, Լիվար, Տաղ, Քեչիս, Տօսու, Թալաս, , Էրքին, Տանսիս, Մատ, Մատատաշտ, Ջիմէն, Սօրօնս, Վարի Հարօն, Խէվէթ, Խսթապօղանս, Պատերանանս, Տաղօս, Կարավագ, Ս. Գէորգու Վանք, Գափլաս:

Տիգրանակերտի Կարկատ Աղէքիս աւան

Օրիս, Խնձորոտ, Հալիս, Զիքօր, Փիրիօս, Հուրանս:

Նէմրան աւան

Գօնիս, Կեավրէնս, Շէն-Աղբիւր, Նիճա, Հավստանս, օֆ, Գիթանս, Շէյխ, Ապարանից, Ս. Խաչ Վանք, Պարկանս, Գեարնար, Զախվագ, Հէրամուս, Հէրատ, Տիրլէք, Տէվան:

Խիզան աւան

Խարխօս, Խագի, Մահտօնենց, Գասիր, Պէսօնց, Բշոնաշէն, Պոռշենց, Կարս, Տի, Աղօնս, Աղօր, Նամ, Վերին Պախօր, Գատինօկ, Բասէտ, Սֆր, Սօրվաբերդակ, Շէն, Խարիթ, Վերին Գարս, Ստորին Գարս, Պրօնս, Պապին, Լի, Հուրճուգ Կակվան, Խստին, Բէթամ, Գամլանս (Քուրտերը վերջին հինգ գիւղերը բոլորովին պարպած եւ անոնց հողերը գրաւած են):

Հէրուն աւան

Սիղէրէկ, Զօմ, Պօմ, Հավավ, Ղանսիկ, Հաւին, Սայրօս, Հալըճա, Մէղրաս:

Խարբերդու գաւառ

Թոմա Մէղրաս:

Բալուայ գաւառ

Հապապ, Զիթագ, Թաղրիչ, Գարընճա, Զայիր, Եէնի Քէօյ, Արմուճան, Գէլէշեր, Խսապէկ, Գօմպատ, Խաճար, Ուզուն Օվա:

ԳԱՂԱՏԻՈՅ (Անգարա) ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Կեսարիոյ գաւառ, Գարաճուրան, Զօմաքլը, հնձէսուն:

ՏՐԱՊԻԶՈՆԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Ճանիկ գաւառի մէջ Զարշամպա:

ՍԵԲԱՍՏԻՈՅ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Գաղնալ աւանի Եարհիսար:

* * *

Ինչպէս կը տեսնուի, հայաբնակ զանազան կուսակալութիւններու, անիրաւուած հայ գիւղերուն ցանկէն, ժթ. դարու երկրորդ կէսին, անտանելի, անմարդկային կացութիւն մը ըստեղծուած է Հայութեան համար, որ աւելի հետեւանք է Բ. Դուռին անկարողութեան, իսլամ իր փոքրամասնութիւնները, յատկապէս եւ գլխաւորաբար Քիւրսերը, մեր պարագային, զապելու: Նոյն դժուարութիւնը կրեց Օսմանեան բանակը, կիսանկախ Զէյթունը ընկճելու համար, որուն համար ստիպուեցաւ բազմաթիւ ճակատամարտներ մղել: Պարագան շատ աւելի դժուար էր, քիւրտ ցեղերու հետ, որոնք շատ աւելի հեռու էին կեղրոնէն, շատ աւելի բազմաթիւ: լաւ զինուած եւ իսլամ ըլլալով բոլոր իսլամ փոքրամասնութիւններու աջակցութիւնն ու համակրանքը կը վայելէին, մանաւանդ որ կողոպտուողն ու սպաննուողը Հայն էր, Քրիստոնեան...:

Խրիմեան Հայրիկին Պէրլին երթալը՝ այս տեսանկիւնէն դիտուած, ամեննեւին իմաստ չունէր, ընդհակառակն, ապտակ մըն էր Սուլթանի անկարողութեան, հետեւաբար գրգռիչ, նուաստացուցիչ: Ռուսերու եւ Արեւմուտքի պետութիւններու միջամտութիւնը, որ անկախաբար անկէ, կատաղի հայատեաց մըն էր, կրօնամոլ իսլամ ըլլալով:

Միայն յետադարձ ակնարկով, կրնանք այսօր վիճիլ, թէ ի՞նչ կրնային ընել, Օսմանեան կայսրութեան սահմաններուն մէջ ապրող Հայերը: Զինուի՞լ, ի՞նչպէս, ակռաները սեղմել, եւ սպասել կեղրոնական կառավարութեան հզօրացումի՞ն. արդեօք Հայերու հանդէպ վարմունքը պիտի փոխուէ՞ր թէ խորքին մէջ կեղրոնական կառավարութիւնն էր որ թոյլ կու տար, ըստ իր բարի սովորութեան, անիրաւութիւնները, զիրար տկարացնելու

քաղաքականութեամբ։ Հարիւր յիսուն տարիներ ետք, Քիւրտերու ներկայ պառակտումը, եղբայրասպան կոիւները, ցոյց կու տան թէ Հայերու պարագային, կրօնական հարցը, պատրուակ մըն էր միայն, խորքին մէջ իշխողը ցեղապաշտութեան գաղափարախօսութիւնն էր, որ արդէն սկսած էր արմատ ձգել, Պալքանեան եւ ափրիկեան հողամասերը կորսնցնելէ յետոյ, եւ որուն գործադրողները պիտի չուշանային յայտնուելու Երիտասարդ Թուրք արդիական անունին տակ ծածկուած։

Զափազանց զժուար ժամանակաշրջան մըն է, որուն միակ պատասխանը եղաւ ժողովրդական շարժում մը, գիւղական խումբերէ կազմուած, ունեցաւ իր արժանի հերոսները, Փէտայական խումբերը, ծնունդ տալով Ցեղափոխական շարժումներու, որոնք չուտով իրարամերժ կուսակցութիւններ ձեւացուցին, տեսան օգտակար - վնասակար շատ գործեր, բայց երբեք չկարողացան միանցլ ոյժ կազմել, դիմագրաւելու համար, իրենց ոյժերէն շատ աւելի վեր վտանգը, հայ ժողովուրդի գըլ-խուն կախուած։ Կար նաեւ՝ երկու հզօր կայսրութիւններու՝ (Օսմանեան եւ Ռուսական) մէջ ցրուած ժողովուրդի համլեթեան կացութիւնը, ըլլալու եւ չըլլալու, ասոր կամ անոր հետ ըլլալու, որ Սասանեան տիրապետութենէն ի վեր, ժառանգութիւն մնացած՝ երկուուրիւնն է Հայութեան, ճակատագիր մը, որ մեր պատմութեան ամբողջ ընթացքին, մեզ կը հալածէ ուրուականի մը նման (Սասանեան-Հռոմէական, բիւզանդական-արաբական, մամլուքներու-խաչակիրներու, Պարսկական-Օսմանեան, Ռուսական-Արեւմտեան ... Ռուսական-Ամերիկեան)։

* * *

Վերադառնանք մեր տեղեկագրի թիւ 24 Կարստահարութեան։

24) - Զնքուշի վանուց արտերս իբր ՄԱՀԼԻԻԼ չծախելու խնդրանօք թագրիր եղած է, 1875 Մարտ 19:

25) - Տիգրանակերտի նահանգին մէջ, քանի մը բռնաւոր Տէ՛րէՊէՅԻՑԻՆերու կողմանէ տեղի գտած սոսկալի հարստահարութեանց եւ զեղծմանց մասին թագրիր մատուցուեցաւ 1875 Մայիս 3: Ապարդիւն։

26) - Կարնոյ մէջ Թահրիրը էմլաք կատարուած միջոցին, երբ կարգն ազգային եկեղեցւոյ եւ պապոցաց կալուածներուն կու դայ, էմլաքի պաշտօնեայն չ'ուզեր զանոնք իբր ազգային կալուած արձանագրել ։ իր պարտքն է եղեր մէն մի կալուածի տէրը դունել. իսկ երբ տէր չունենայ՝ իբր ՄԱՀԼԻՒԼ նկատել ։ ։ ։

27) - Մատէն քաղաքի Զերմուկ գիւղի Հայոց թաղին մէջ Եկեղեցւոյ շինութեան արգելք եղած են իսլամները, պատճառելով թէ Հայոց թաղին մօտը մզկիթ կայ: Թագրիրը եղած է 1875 Յունիս 5, կրկնուած 1876 Մեպտեմբեր 1: Ապարդիւն:

28) - Մարաշի Միթէսարը Սայիտ Փաշային դէմ գանգատանաց թագրիր մատուցուած էր: Տեղական պաշտօնեայք կը ճգնին Հայերը զրպարտիչ ցոյց տալ եւ կը ստիպեն զԱռաջնորդական Փոխանորդ Տէր Յովհաննէս Քահանայն որ ՄԱԶՊԱԹԱ ստորագրէ:

29) - Ագչէ՛հիր քաղաքի կալուածոց վրայ խիստ սուղ գիներ դրեր են, որով Հայերը ծանր տրոց վճարման ենթարկուեր են:

30) - Կարսոյ հարստահարիչ Քրտաց եւ Մատէնի էկիլ աւանի քուրտ պէջերուն առ Հայս հասուցած վնասուց համար թագրիր գրուած է 1876 Ապրիլ 2:

31) - Տրապիզոնի Ս. Փրկիչ վանուց արտերուն մէկ մասն իւրացնել կ'ուզէ Զարդգի Ալի էֆէնտի անուն մէկը: (1876 Ապրիլ 28): Ապարդիւն:

32) - Վանայ ոստիկանութեան հազարապետ եւ ազգականներէն մէկ քանի անձանց համար գանգատանաց թագրիր եղած է. տակաւին պատասխան չէ առնուած:

33) - Միւլէզիմ Հասանն Աղթամարայ վանքը կ'երթայ եւ միաբաններէն Յակոբ Վարդապետը կը սպաննէ 7 Քրտերն ալ Մինտան գիւղի Տէր Յովհաննէս Քահանայն կը սպաննեն: Տիարպէքիրէն Սղերդ վերապարձող անուանի բռնաւոր Ապտիկ Ֆէթթահ Պէյ Հայերը սուրէ անցընելու սպառնալիք կ'ընէ: Ղաղրանցի Հայ մըն ալ կը սպաննուի: Բազմիցս թագրիր գրուած եւ անպատասխանի մնացած է:

34) - Մարաշի մէջ Մէնզիրեան Յարութիւն եւ Զամշիկեան Ղազարոս տեղւոյն իսլամներէն կը սպաննուին: Զէյթունի գայ-

մազամ Տավուտ աղան Յարութիւն անուն Հայ ոստիկան մը կը սպաննէ:

35) - Նայիալ էֆէնտին, դատավարութեան օրինաց հակառակ, կը մերժէ քրիստոնեայ վկաները, Ուրֆայի քաղաքական ատեանին: Թագրիր գրուած է 1876 Յուլիս 31:

36) - Զինուորական տուրքերու վրայ յանուն Ազգային Վարչութեան Խառն Ժողովոյ, Բ. Դրան մատուացուած է հետեւեալ Թագրիրը:

«Օսմանեան Տէրութեան հաւատարիմ հպատակ Հայ ազգին անհատներուն սոյն տրոց ծանրութեան ներքեւ չճնշուելովն հանդերձ Տէրութեան հասութից չնուազելուն միջոցներ որոնել եւ ցոյց տալը մեր պարտքն է: Զինուորական ծառայութեան մէջ գտնուող իսլամք ինչ բացառիկ չնորհներ որ կը վայելեն, Գուրայի օրինաց տրամադրութեամբ, զինուորական տուրք վճարող մեր ազգայիններն ալ պէտք է նոյն բացառութիւններէն օգտուին, հաւասարութեան արդար դրութեան համաձայն: Այսինքն 15 տարեկանէն վար եղողներն ու 75 տարին անցնողներն ընդհանուր արու անձանց, թիւէն դուրս ձգելով, մնացեալներէն իւրաքանչիւր 180 անձի վրայ մէկ զինուորի փրկազին պահանջուի ... երբ օրորոցի մանկիկը, ծերութեան վերջին հասակին հասնողը, դպրոցականը, կղերն եւ անկարները, որք ամէն պարագային եւ ժամանակի մէջ արքունի տուրք վճառելէ ազատ են, հաշուոյ մէջ առնելով, ընդհանուր արու անձերը զինուորական տրոց ենթարկեն, հաւաքումն անկարելի կ'ըլլայ...»:

1876 Օգոստոս 14

Պատրիարք Կ. Պոլսոյ Ներսէս Արք.

Ազգ. Վարչութեան կրօնական Ժողով

Ազգ. Վարչութեան Քաղաքական Ժողով
(Կնիք)

37) - Մերաստիոյ կուսակալութեան Սարմուսագլը գիւղի Հայերը կը հարստահարուին իսլամներէն: Այս վերջիններն Հայ կին մը բռնութեամբ լեռը կը տանին եւ իրենց գաղանական կիրքն անոր վրայ յագեցնելէ յետոյ, կը սպաննեն զայն ու դիակը գետը կը նետեն: Թագրիր եղած է 1876 Օգոստոս 18:

38) - Մալաթիոյ միւթէսարը Մուսթաֆա պէյին մոլեռան-դական վարմանց դէմ եւ իսլամ սրիկաներուն շան մը վիզը խաչ

կախելով շուկան եւ փողոցները պարտցուցած ըլլալուն վրայ, բողոքոյ թագրիր մատուցուեցաւ 1876 Սեպտեմբեր 1:

«Հոս կ'աւարտի Պատրիարքարանի թագրիրներու հաւաքածոյն ... բաւական կը կարծեմք հաստատելու թէ գաւառացի մերազնէից հարստահարեալ վիճակն ինչ որ էր յառաջ, ընդհանրապէս նոյնն է եւ այսօր, հակառակ մեր ազգովին տրտնջանացն եւ գանդատանաց, որք անընդհատ մատուցուած են Կայսերական կառավարութեան, թէեւ Բ. Դուռն իւր ազդու հրամանագրերովն ... հայրախնամ ջանք ցոյց տուած է»:

Եզրակացութիւնը ազգային իշխանութիւնները կատարած են. աւելցնելիք չկայ:

Խորհրդածելիք շատ բան կայ սակայն: Այսօր գաւառներու մէջ Հայ կայ, անշուշտ, բայց Հայութիւն չկայ, համայնք գոյցութիւն չունի. 8ԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ կատարուեցաւ, նոյնիսկ հարստահարուող գիւղ մը ունենալու «Հաճոյքէն» զրկուած ենք, այդ «Հաճոյք»ը կը վայելենք միայն Պոլսոյ մէջ, այսօր Լօզանի դաշնագիրէն ետք, 2000ի սեմին, երբեմն-երբեմն մամուլին մէջ կարդալով, վարժարանի մը գրաւումին, Պատրիարքի մը ընտրութեան դրուած զանազան խոչընդոտներուն, ազգապատկան կալուածի մը իւրացումին, առանց բացատրութեան, օրինաւոր Պետութիւն մը չճանչնալու «ակտին» մէջ, որովհետեւ խղճին վրայ 2 միլիոն զոհերու արեան աղաղակը կը ճնշէ եւ պիտի ճնշէ մինչեւ այն ատեն, որ այս Պետութիւնը չհանդարտեցնէ իր ցեղապաշտական, ժամանակավրէպ կիրքերը եւ չյարգէ մարդկային տարրական իրաւունքները իր աշխարհազրական սահմաններուն մէջ, հակառակ բոլոր երեւոյթներուն, արդիականացումի պատրանքներուն, պիտի մնայ 21րդ դարուն ալ Հիմանդր ՄԱՐԴՔ:

Հ. ՑԱՐՈՒԹԻՒՆ ՎՐԴ. ՊԶՏԻԿԵՍՆ